

**ԲՆԱԳՐԵՐ
ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԵՐ
TEXTES ET ETUDES**

ՓՈՏ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅՈՑ ՀԵՏ

Զաքարիա Կաթողիկոսին ուղղուած նամակը : Շիրակաւանի Ժողովքը :
Աշոտի ուղղուած նամակը : Աշոտի պատաժան նամակը՝ գրուած
Սահակ Վրդ.ի ձեռքով : Անոր պատաժանը՝ Նիկետոս Բիւզանդացիի
անունով հասած :

Հայոցիւզանդական յարաբերութեան պատմութեան համար, Փոտ
Պատրիարքին Հայոց հետ ունեցած թղթակցութիւնը մեծ կարեւո-
րութիւն ունեցող վաւերաթուղթերէն է, ոչ միայն Հայոց՝ այլ եւ
միջազգային եկեղեցական պատմութեան համար. ցարդ պէտք եղած
ուշադրութիւնը արուած չէ անոր, ո'չ ժամանակի հայ պատմիչնե-
րէն եւ ո'չ ալ ներկայ ուսումնասէրներէն :

Փոտ՝ Բիւզանդիոյ Պատրիարքը, Թ. քարու ամէնէն հռչակաւոր
անձնաւորութիւններէն մէկն է. նախ իր գիտնականի հանգամանքով,
եւ յետոյ Բիւզանդիոյ պատրիարքական Աթոռուին եւ քաղաքական անց-
ուրարքելուն մէկն ունեցած դերին համար: Ան արքունի դիւնա-
պեսն էր Բիւզանդիոյ կայսր Միքայէլ Գ. ի օրու (842-867): Իբր
գիտնական մեծ համբաւ տևեց. իր բառէ իր կազմած «Հազարամա-
տեանը» (Myriabiblion), որ կը պարունակէն նոյն ժամանակին ծանօթ
բոլոր գիրքերու ցանկն ու բովանդակութիւնը: Մեզ կը հետաքրքրէ
անոր յիշած Թէրորորս Մ'ոպսուեստացցի մէկ գրութիւնը, գրուած
Մաշտոց (Մաստոպակիս) քորեակիսկոպոսի խնդրանքով, իբր հերքում
Պարսից մողութեան եւ թէ ի՞նչ է բարեպաշտ հաւատքի դաւանու-
թիւնը: Կորսուած հասոր մը՝ որուն հետքը Փոտի այս գործին մէջ
կը գտնուի:

854ին Պատրիարք կ'ընտրուի Խոնասէր եւ սրբակեն-
ցադ անձ մը, որ կը համարձակի հրապարակաւ յանդիմանել Պար-
տաս կամ Վարդ լշխանին անկարդ ու անբարոյ կեանքը: Միքայէլ
կայսեր այս հայագլի աղղեցիկ խորհրդականը՝ կ'աշխատի վար առ-

նել տալ Պատրիարքը, անկանոն յայտարարելով անոր ընտրութիւնը, եւ տեղը դնել կու տայ իր բարեկամ եւ գուցէ խնամին, Փոտը, որ լոկ աշխարհական մշն էր այն ատեն: Ան մէկ օրուան մէջ եկեղեցական աստիճանները առնելով՝ Պատրիարք կ'ընտրուի, 857ի սիւնհոգուաէն: Փոտ իր ընտրութիւնը կ'իմացնէ Հռոմի Նիկողոս Ա. Պապին եւ Արքմեջի բոլոր Պատրիարքներուն:

Նիկողոս Պապին մտքին մէջ կասկած կ'արթննայ այս յանկարծական փոփոխութեան վրայ, եւ 860ին երկու պատուիրակներ կը դրկէ Բիւզանդիոն՝ տեղեկութիւններ քաղելու, նախ պատկերամարտութեան մասին եւ յետոյ նաեւ Փոտի ընտրութեան կամ իդաստիոսի հրաժարման պարագաներուն չուրջ: Անոնք հետերնին կը քերեն Նիկողոս Պապին պատասխան նամակը, ուղղուած կայսեր մու Փոտի, որուն մէջ Հռոմի Պապը իր վերապահութիւնները կը յայտնէր՝ եղած նոր ընտրութեան մասին: Միքայէլ կայսը 861ին սիւնհոգուս գումարել կու տայ Պոլսոյ մէջ՝ լուսաբանելու համար այս կասկածները: Երկու պատուիրակները ներկայ կը պտնուին ժողովքին: բայց նախապէս սիրաշահուած կայսեր եւ Փոտի կողմէն՝ կը վաւերացնեն Փոտի ընտրութիւնը եւ անկանոն կը յայտարարեն նախորդին, իդաստիոսի, ընտրութիւնը:

Իդաստիոսի կողմնակիցները Հռոմ կը դրկեն իրենց պատուիրակները՝ Նիկողոս Պապին ներկայացնելու համար իրենց սեսակէտները պատահած դէպքերու մասին: Ան 862ին, Հռոմի մէջ, Ժողով կը գումարէ եւ հարցը նոր լոյսի տակ քննելով՝ իդաստիոսի ընտրութեան վաւերականութիւնը կը հաստատէ, կը դատապարտէ Փոտը՝ իրը անկանոն կերպով ընտրուած եւ անոր ձեռնադրած եպիսկոպուները: Նոյն ժողովին՝ Նիկողոս Պապ յանցաւոր կը հռչակէ իր երկու պատուիրականները, Պոլսոյ մէջ եղած ժողովքին համաձայն պանուած ըլլլալուն համար:

Այս վճիռը Պոլիս կը հասնի 863ին, երբ Պուլիարները, որ քրիստոնէութիւնը ընդունած էին, Փոտ Պատրիարքին՝ կրերականներ կը խնդրէին՝ որ զան եւ օգնեն իրենց: Փոտ յարաբերութեան մէջ կը մտնէ անոնց հետ, ինչ որ Հռոմի Պապին հաճելի չ'անցնիր, եւ դուռ կը բանայ երկու մեծ եկեղեցիներու միջեւ ընդդիմաբանութեան, մինչեւ իսկ եկեղեցական հաղորդակցութիւնը խցերու: Ասիկա է ծանօթ «Փոտի հերձուածը» որ տեղի կ'ունենայ 867ին:

Այլ տարին Փոտ կը պրէ Պուլիարներու թաղաւորին, բացատրելով հօթը տիեզերական ժողովըները, ինչպէս նաեւ Արքեւելքի Պատրիարքներուն՝ ամբաստաններով Հռոմի եկեղեցիի զանազան անկանոնութիւնները, որոնց կարգին «Հաւասարամետ»ին մէջ Ս. Հոդիի բըխումին համար կամայարար աւելցուցած ըլլալը «եւ յՈրդույ» բացատրութիւնը: 867 տարին ձախորդ թուական մը կ'ըլլայ շատ տե-

սակէտով. արդարեւ այդ տարին կը մեռնի նիկողոս Պատրի, Բիւզանդիոնի Միքայէլ կայսըր կը սպաննուի Վասիլ Ա. Մակեդոնացիէն՝ որ անոր տեղը կայսր կ'ըլլայ եւ Փոտն ալ վար առնել կու տայ իր Աթոռէն, տեղը վերադարձնեով իգնատիոս Պատրիարքը:

Փոտ տասը տարի կ'ապրի վանքի մը մէջ աքսորուած, մինչեւ որ իգնատիոսի մահով, 877ին, կրկին անդամ Պատրիարքական Աթոռը կը դրաւէ, կայսեր հաւանութեամբ։ Այս երկրորդ շրջանին Փոտ դարձեալ յարաբեքութեան մէջ կը մտնէ Հայոց հետ։ Կը մեռնի 886ին։

Զաքարիա Հայոց Կաթողիկոսին ուղղուած նամակը

Վարդան Վարդապետ Բարձրբերդցին իր Պատմութեան մէջ կը յիշէ թէ Փոտ, Կոստանդնուպոլիսոյ Պատրիարքը, նամակ մը դրկած է Զաքարիա Կաթողիկոսին, իրը պատասխան անոր հարցումին՝ «Թէ վասն է՞ր եղեւ չորրորդ Փոտով»¹։ Գիրք թղթոցի մէջ Փոտէն գըրուած նամակ մը կայ՝ ուղղուած Աշոտ Բագրատունի իշխանաց փշխանին, եւ անոր անումնով ու հրամանով պատասխանը՝ դրուած Սահակ Ապակիուրէշ վարդապետէն։ Փոտ իր նամակին մէջ Աշոտին կը դրէց, «Բազում անդամ գրեցաք յառաջնորդդէ ձեր եւ քահանայապետութիւնուն յուլուակի բանիւքը»², որմէշ կը հետևաի թէ Փոտ Պատրիարք՝ զանազան անդամներ թղթակցած է Հայոց Կաթողիկոսին հետ, ոս «առաջնորդ եւ քահանայապետ» կը կոչէ։ Այդ քահանայապետը Զաքարիա Կաթողիկոսն էր (855-877), որուն անունին ուղղուած երկար նամակ մը հասած է մեզի հայերէն թարգմանութեամբ, բայց ոչ՝ յունարէն բնադիրը։

Նամակին ամէնէն հին օրինակը կը գտնուի Երեւանի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 2174 ձեռագիրին մէջ, որ օրինակուած է նամակին թուականին։ Կան ուրիշ օրինակներ ալ գտնաղան Մատենադարաններու մէջ, բայց ամէնքն ալ օրինակուած են ժէ-ժԸ սարմերու ընթացքին։ Նամակին մասնակի հրատարակութիւնները եղած են ժԹ. դարուն, իսկ ամբողջականը հրատարակուեցաւ 1968ին, Հանդէս Ամսորեայի մէջ, համեմատութեամբ տարբեր ձեռագիրներու, որ պատրաստած էր Հ. Ն. Ակինեան եւ լոյս ընծայեց Հ. Պ. Պաղսեան³։

Նամակի մասին հնագոյն տեղեկութիւնը ունինք անոր յիշատակարանէն, որ կը ճշո՞՛ թէ՛ գրութեան ժամանակը եւ թէ՛ պարագա-

1. ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ, Հաւաքումն Պատմութեան, Վենետիկ, 1862, էջ 82։

2. ԳԻՐՔ ԹՂԹՈՅ, ԹԻՖԼԻՍ, 1901, էջ 281։

3. ԹՈՒՂԹ ՓՈՏՍՅ Պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց Մեծաց, Հանդ. ԱՄ. 1968, էջ 65-100, 129-156։ Տե՛ս «Աղդ», էջ 61-64, Հրտ. Պօղոսեան Հ. Պ.։

Ները: Արդարեւ հոն կը կարդանք. «ՅԺԱ. թուականութեան Հայոց առաքեաց Փոտ, Կոստանդնուպոլսոյ Հայրապետն, դվահան նիկիոյ Արքեպիսկոպոսն ի Հայոց, առ Զաքարիա Հայոց Կաթողիկոս, վասն հաւատոյ միաբանութեան»⁴:

Նամակին ծանօթ եղած է Տիգրան Պահլաւունի, Ժ. դարու հետինակ՝ Գրիգոր Մաշխարոսի հօրեղբայրը: Եիշատակարանի մը մէջ կը կարդանք. «Գոտալ թուղթս ի Հնագրեանս Տիգրանայ Պահլաւունւոյ թէ ՅԾԼ թ. առաքեաց Փոտ Պատրիարքն Կոստանդնուպոլսոյ...»⁵, որուն կը յաջորդէ Փոտի թուղթին բովանդակութիւնը: Յայտնի է թէ՝ դրուած թուականը պէտք է սրբադրել նախորդ յիշատակարանին համաձայն ՅԺԱ. (ԺՄ, Ա-Լ երկաթագիր ճեռագիրներու մէջ յանախ չփոթուած են):

ԺԲ. դարու վերջիրը Ներսէս Լամբրոնացին ալ ունեցած է այս նամակէն օրինակ մը, եւ հայտը Պոլիս առարած, ինչպէս կը կարդանք իր գրած յիշատակարանին մէջ. «Ներսէս, նուաստ առացող մատենիս, գրչութեամբ որուոյ իմոյ Գրիգորիսի, ածի զսուրբ տառս ընդ իս ի Կոստանդնուպոլիս, ի թվին Հայոց ՈԽԶ (1197) եւ աստ նամակաւքս արարեալ խաւակիցութիւն՝ գտաք զնոսա անժանաւթ ի առցանէ, թանձրաբարբառք... Նամակըս այս են՝ Գիրք Երեմիայ եւ Գերմանասի եւ Փոտայ թուղթն, որ ի Հայք վասն հաւատոյ...»⁶:

ԺԳ. դարուն Վարդան Պատմիչ ճեռքի տակ ունեցած է նոյն թուղթը եւ անոր համառօտութիւնը տուած է մեզի իր Պատմութեան մէջ, վկայելով թէ՝ «Առ աս (Աշոտ իշխան) առաքեաց Փոտ Պատրիարքն Կոստանդնուպոլսի յերեքարիւր ութուտասն (ՅԺԲ) թըւականին զԵովհան Մետրոպոլիտ նիկիոյ, որ ունէր թուղթ առ Զաքարիա պատասխանի հարցմանն՝ թէ վասն էր եղեւ չորրորդ Ժողովն»⁷: Հոս ալ թուականը պէտք է ուղղել վերոյիշեալ յիշատակարանին համեմատ եւ կարդալ ՅԺԱ: Առով կը վերնան նամակին դըրութեան եւ Փոտի գահակալութեան տարիներու հետ հաշտեցնելու դժուարութիւնները: Արդարեւ Փոտ Պատրիարքական Աթոռին վրայ երկու անգամ բարձրացաւ. նախ՝ 858-867 եւ երկրորդ անգամ՝ 876-886 տարիներուն: ՅԺԲ Հայոց թուականը կը համապատասխանէ 869/870ին, ինչ որ կը հանդիպի Փոտի գահընկեցութեան տարիներուն: Օրմանեան, որ միայն Վարդանի վկայութիւնը ունի, այս դժուարութեան դիմաց կ'առաջարկէ նամակին թուականը 864-867 տարիներուն

4. Անդ, էջ 257-258:

5. ՅՈՎ.ՍՒՓԱԼԱՆՑ Գ., Յիշատակարամի, Պէյրութ-Անթիկեաս, էջ 107:

6. Անդ, էջ 602: Նոյն յիշատակարամը ունի՝ ԱկիՇԱՆ, Հայապատում, Վենետիկ, 1901 (Փոքրադրիք), Բ. էջ 426:

7. ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՊԵՏ, Անդ, էջ 82:

լինել, առանց կարենալ ճշտելու իր առաջարկը՝ գրասոր փաստով մը⁸: Բայց մենք առնանք թէ նամակին յիշառակարանը ունի ՅԺՄ թուականը, ինչ որ կը համապատասխանէ 862 տարուան:

Փոտի նամակը օրինակուած է նաեւ ժէ, ժէ և ժթ. դարերու ընթացքին: Հու կու տանք ծանօթ քորոր ձեռագիրներու ցանկը, ուրնք կը պարունակին Փոտի նամակը, իւրաքանչիւր Մատենադարանի ձեռագիրներուն թիւերով:

- ԵՐԵՒԱՆ, Մաշողեան Մատենադարան⁹, թիւ 500 ժողովածոյ, դըրուած 1293/1305: Գրիչ՝ Վարդան (Ա. մաս), Եղիար (Բ.), Ստացող՝ Գրիգորիս Կաթողիկոս: Բովանդակութիւն՝ Ներսէս Շնորհարուոյ թղթակցութիւնը Յունաց հետ: Փոտ Պատրիարքի նամակը, Յովկան Նիկիոյ եպիսկոպոս եւն...:
- թիւ 2174, ժողովածոյ, գր. 1309 թ. «Թուղթ Փոտայ է պատասխանի առ Զաքարիա Կաթողիկոս» եւն...:
 - թիւ 3076, ժողովածոյ, ժէ. դար, «Թուղթ Փոտայ» (առ Աշուած):
 - թիւ 524, ժէ. դար, «Թուղթ Փոտայ առ Զաքարիա վասն յառաջ եղեալ ժողովոց ի Հայս» եւն...:
 - թիւ 4937, գր. 1818/58, «Թուղթ Փոտայ Պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս, Թուղթ Յովկաննու Նիկիոյ Արքեպիսկոպոսի առ Զաքարիա» եւն...:
 - թիւ 4188, գր. 1820/24, «Թուղթ Փոտայ առ Զաքարիա», «Թուղթ Յովկաննու Արքեպիսկոպոսի Նիկիոյ առ Զաքարիա» եւն...:

ԵՐՈՒԱՆԱԿԵՄ, Մատենադարան Սրբոց Յակոբեանց¹⁰, թիւ 633, ժողովածոյ, գր. 1634, Գրիչ՝ Խաչերես Սարկաւագ, Ստացող՝ Մարկոս, Տեղի՝ Երևանաղէմ:

- Էջ 315. «Թաւոտայ Պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց Մեծաց, վասն միաւորութեան»:
- Էջ 487. «Թուղթ սրբազն Արքեպիսկոպոսին Նիկիոյ իմաստոնոյն Յովկաննու առ Երանելի Կաթողիկոսն Զաքարիա վասն տաւնի Ծննդեան եւ Յայտնութեան»:

ՎԻԵՆՆԱ, Միսիթարեան Մատենադարան¹¹, թիւ 623, գր. 1772ին, ի կ. Պոլիս, Բովանդակութիւն՝ Մոկրատայ Պատմութիւն Եկեղեց-

8. ՕՐՄԱՆԵԱՆ Մ., Ազգապատում, Կ. Պոլիս, 1912, Ա., էջ 973-4:

9. 80ԻՑԱԿ ԶԵՐԱԳՐԱՑ Մաշտոցի առնան Մատենադարանի, Երևան, 1965:

10. ՊՈՂԱՐԵԱՆ Ն., Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Երևանաղէմ, 1948-60:

11. ՈՍԿԵԱՆ Հ. Հ., Յուցակ Հայերէն Զեռագրաց, Վիեննա, 1963, Բ. Հատոր:

- ւոյ, Արիստակէս Լատատիվլեցտդի՝ Պատոմութիւնը, Ներսէս Շնորհալւոյ Նամականի (ընդ յոյնս) : Թուղթ 233թ. «Ֆոտայ Պատրիարքի առ Զաքարիա կաթողիկոս Հայոց Մեծաց վասն երկու միասորեալ բնութեանց . . .» : Թղ. 264թ. «Թուղթ սրբազն արքապիսկոպոսին Նիկոյ իմաստնոյն Եպիհաննու առ Երանելի Կաթողիկոսն Հայոց Զաքարիա վասն տօնի Մննդեան եւ Յայտնութեան» :
- Թիւ 731. Հաւաքածոյ, գր. 1787, Գրիչ՝ Գրիգոր :
- Թղ. 60ա. «Ֆոտայ Պատրիարքի յունաց թուղթ առ Զաքարիա կաթողիկոս Հայոց Մեծաց վասն երկու միասորեալ բնութեանց . . .» :
- Թղ. 78ա. «Թուղթ սրբազն Արքապիսկոպոսին Նիկոյ իմաստնոյն Եպիհաննու առ Երանելի Կաթողիկոսն Հայոց Զաքարիա վասն տօնի Մննդեան եւ Յայտնութեանն» :
- ՎԵՆԵՏԻԿ, Մատենադարան Ս. Ղազարու¹², թիւ 764, Ժէ. դար, Հաւաքածոյ, ուր կան. Թուղթ Փոտայ Պատրիարքի առ Զաքարիա կաթողիկոս Նիկոյ Եպիհաննու առ Եպիհաննու Արքապիսկոպոսին Նամակը առ նոյն Զաքարիա Կաթողիկոս :
- Թիւ 320, Հաւաքումն Բաթից Նախնեաց, գր. 1824/5, Գրիչ՝ Եովհաննէս դպիր Տէր Կարապետեան, Տեղի՝ Նիկոմիդիա, Արմաշ :
- Թղ. 1ա. «Թուղթ Փոտայ Պատրիարքի յունաց, առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց վասն երկու միասորեալ բնութեանցն» :
- Թղ. 10ա Թուղթ սրբազն Արքապիսկոպոսին Նիկոյ իմաստնոյն Եպիհաննու առ Երանելի Կաթողիկոսն Հայոց Զաքարիա վասն տօնի Մննդեան եւ Յայտնութեանն» :

ՓԱՐԻԶ, Ազգային Մատենադարան¹³ թ. 130 :

Նամակին Կրատարակութիւնը եւ թարգմանութիւնը կատարուածէ, թէեւ մասնակի կերպով, նախ՝ Ա. Մայի ձեռքով, 1844ին¹⁴, որմէ արտասպուած է Մինիէի Յունական Հայրախօսութեան շարքին մէջ¹⁵ : Յետոյ Ն. Մառ, որ աշխատակցելով Փակատովուրոս-Գերամեւսի՝ տուած է ոռուերէն թարգմանութիւնը, որու համար օգտագործած է Երուսաղէմի թ. 633 ճեռագիրը :

Նամակը ուսումնասիրած, կամ լաւ եւս օգտագործած է՝ Զամշեան, իր Հայոց Պատմութեան մէջ, ուր կը խօսի Փոտի եւ Զաքա-

12. ԱԱՐԳԻՍԵԱՆ Հ. Բ., Մայր Յուցակ Ձեռագրաց, Վեճետիկ, 1914, Բ. Հատոր:

13. MACLER F., Catalogue des manuscrits Arméniens et Géorgiens, Paris, 1908.

14. MAI A., Spilegium Romanum, X, Romae, 1844.

15. MIGNE, PG, 102, c. 703-714.

ըիայի միջեւ եղած թղթակցութեան եւ ապա Շիրակաւանի ժողովլքի մասին։ Յաջորդաբար Օրմանեան ալ նոյն նիւթը կը քննարկէ իր Աղջապատումին մէջ, աւելի իրը հակաճառութիւն Զամշեանի գրածներուն, առանց նամակը ձեռքի տակ ունեցած լրացրու, այլ նկատի ունենալով միայն Վարդան Պատմիչի լրացները եւ Զամշեանի մէջ-բերումները։

Նամակին գրութեան պարագաները

Զաքարիա Կաթողիկոսի ուղղուած այս նամակի մասին խօսած է նախ Զամշեան¹⁶, ինչպէս ըսկինք, եւ յետոյ Օրմանեան¹⁷։ Երկուքն ալ ուղած են բացատրել եւ քննել այս նամակին գրութեան պարագաները, շարժառիթը եւ հետեւանքերը։ Անոնց տեսակէտը իրարու հակընդէմ ըլլալուն համար՝ կ'արժէ որ մենք ալ քննենք եւ լուսարաներ անոնց տեսակիտները։

Զամշեան կը պատմէ մեկնաբանելով Զաքարիայի ուղղուած նամակը։

1) Փոտ հազիւ Պատրիարք կ'ըլլայ՝ կը սկսի նեղել Յունաց բաժնի Հայերը, որոնք չէին ընդունիր Քաղկեդոնի ժողովը։

2) Զաքարիա Կաթողիկոս այս լսելով՝ անոր կը դիմէ նամակով մը, բացատրութիւն ուղերով Քաղկեդոնի ժողովքի մասին, քանի որ իրենք յիշեալ ժողովքին նկատմամբ լսած են թէ՝ համաձայն չէր նախկին երեք տիեզերական ժողովներուն, եւ իր նամակին մէջ կը գրէ. «Մենք ուրիշ ագակերու նման ուղիղ գտաւնանք ունինք եւ չենք հետեւիր Յակոբ Մանծաղոսի կամ Յուլիանոսի, Պետրոս Անտիոքացիի եւ կամ Եւստիքէսի, այլ Գրիգոր Լուսաւորչի աշակերտներն ենք»։

3) Փոտ այս յայտարարութեան համար իր գոհումակութիւնը կը յայոնէ այս երկար նամակով, ուր կը խօսի Յոյներու եւ Հայերու միջեւ եղած միութենական ժողովներու մասին, երբ Հայերը համաձայնելով ընդունած են Քաղկեդոնի ժողովքը։ Եետոյ երկարօրէն կը ջատագովէ նոյն ժողովքը, բացատրելով անոր վարդապետութիւնը։

4) Այս նամակն է որ հասած է մեզի, եւ զոր Փոտ կը զրկէ Զաքարիայի՝ Յովհան կամ Վահան Նիկիոյ Արքեպիսկոպոսին մեռքով, որ աղդով հայ էր, բայց ֆէսով բիւզանքացի։

5) Զաքարիա կ'ընդունի նամակը եւ կը պարմանայ՝ թէ ինչպէս այնքան ժամանակ անտեղեակ մնացեր են Քաղկեդոնի ժողովքի ուղ-

16. ԶԱՄՇԵԱՆ Հ. Մ., Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1784, հո. Բ., էջ 679-689, 1008-1010:

17. ՕՐՄԱՆԵԱՆ Մ., Ազգապատում, Կ. Պոլիս, 1912, Ա., էջ 973-977:

ղափառութեան նկատմամբ։ Զաքարիա նամակը ցոյց կու տայ նաեւ նանա ասորիին, որ հաւան կը գտնուի Փոտի դրածներուն, եւ ապա Աշոտ իշխանի՝ որ այն ատեն Երազդաւորս գիւղը, այսինքն Շիրա-կաւան կը գտնուէր։

6) Աշոտ կը հրամայէ ժողովք գումարել, քննելու համար խնդիրը եւ պատասխանելու Փոտին։ Ժողովքը կը գումարուի Շիրակաւանի մէջ, 862ին, որու կը նախազահէ Զաքարիա եւ կը մասնագիտին բոլոր հայ ևպիսկոպոսները, վարդապետները, միանձները մւ իշխանները։

7) Ժողովքը դրական ելոյթ կ'ունենայ, եւ յետոյ Զաքարիա Ասորիներու հետ ալ միութեան համաձայնութիւն կը կատարէ՝ նանա ասորիի ճեռքով։ Բայց Սահակ Ապիկուրէչ անուն հայ վարդապետը, Աշոտ իշխանին անունով, բայց իր կողմէն, նամակը մը կը շարա-դրէ՝ ընդդիմաբանելով Փոտի։ Նամակը կը մնայ Հայաստան եւ չի հասնիր կ. Պոլիս։

Այսքանը Զամշեանի պատմածն է։ Իրմէ ետք Օրմանեան ալ նոյն հարցին շորջ կ'անդրադառնայ, եւ ինչպէս ըսինք, Չանալով հերքել Զամշեանի ըսածները՝ բոլորովին տարբեր դնահատումով վը մօտենայ թէ՛ նամակին եւ թէ Շիրակաւանի ժողովքի մասին։ Ինքն ալ Փոտի նամակին դրութեան իրը առիթ կը նկատէ Զամշեանին ըսածը, այսինքն՝

1) Փոտ իր իշխանութեան ներքեւ եղած Հայերը քաղկեդոնիկ ու-գելով դարձնել՝ այս ուղղութեամբ Զաղարիայի դրած է յիշեալ նամակը։

2) Սակայն Օրմանեան տարակոյս կը յայտնէ Զամշեանի մէջբերած հատուածներէն ոմանց մասին, ըսելով թէ «Այդ թուղթերու պատմէնները մենք չունինք, թէպէտ Զամշեան հատուածներ առաջ մերած է»¹⁸։

3) Բայց կը նկատէ որ Վարդան Պատմիչ ալ ծանօթ է Փոտի առ Զաքարիա դրած նամակին, որմէ, կ'ըսէ ան, քաղուածքներ ըրած է։ «Այսոքիկ ի թղթոյն Փոտայ սակաւ ինչ գրեցաք»։ Սակայն Օրմանեան Վարդանի ըսածը բոլորովին տարբեր կը պահնէ Զամշեանի պատմածներէն։

4) Այնուհանդերձ հիմնուելով Վարդանի եւ նաեւ Զամշեանի մէջ-բերած նամակի հատուածներուն վրայ՝ կը կարծէ թէ «Զաքարիայի նպատակը եղած ըլլայ Քաղկեդոնի ժողովքի մատին դիտողութիւններ ընել եւ Փոտ ալ աշխատած ըլլայ նոյն ժողովից ջատագովին»¹⁹։

18. ՕՐՄԱՆԵԱՆ, Անդ, էջ 973։

19. ՕՐՄԱՆԵԱՆ, Անդ, էջ 973։

5) Նկատի առնելով Փոտի գրած նամակը Աշոտ իշխանին, ուր կ'ըսուի «Բաղում անձամ դրեցաք յառաջնորդութեամբ եւ քահանայապետու» կը հետեւցնէ թէ՝ Զաքարիայի եւ Փոտի միջեւ կանոնաւոր վիճաբանութիւն տեղի ունեցած ըլլայ, եւ երկու կողմերը իրենց տեսակէտները պաշտպանած։

6) Եւ ոչ թէ Զամշեանի լսածին պէս, կը գրէ Օրմանեան. «Բնթիրքեալ զթուղթն Փոտայ զարմացաւ յոյժ թէ վկարդ զայնչափ ժամանակս անտեղեակ մնացեալ էին բարումք ի Հայս վասն ժողովին Քաղկեդոնի»²⁰: Ոչինչ կ'արդարացնէ, կը գրէ Օրմանեան, այնչափ տգէտ ենթադրել գիտնական Կաթողիկոսութիւնը։

7) Իսկ նկատմամբ Շիրակաւանի ժողովքին, անշուշտ ժխտական է անոր կարծիքը եւ մանաւանդ թէ յիշուած ժեւ. կանոնները անվաւեր կը համարի, քանի որ հայ պատմիչները չեն յիշեր այլպիսի ժողովք եւ կանոններ, իսկ Սահակ Ապիկուրէց վարդապետին դրած նամակն ալ՝ կը նկատէ իրբեւ պատասխան Շիրակաւան հաւաքուած ժողովականներուն, եւ նոյն ինքն Զաքարիա Կաթողիկոսին կողմէն յանձնարարուած։

Այս երկու պատմագիրներու տեսակէտները հարկաւոր տեսանք նկատողութիւնն առնել, աւելի առարկայականօրէն ֆններու համար Փոտի նամակը քրառոր պարագաներով, որպէս զի պատմական ճըշգրիտ գատառաստան մը կարգել ըլլայ կարգել։

Առաջին դիտողութիւնը այն է որ Զամշեան Փոտի նամակին օրինակը տեսանք է՝ մեռադրին նախ քան 1830 թուականին Ս. Ղազար հասնիլը²¹: Հաւանական է որ Զամշեան տեսած ըլլայ Արմաշի օրինակը, որմէ օրինակուեցաւ Ս. Ղազարի թիւ 320 ձեռագիրը։ Այս նամակը 1892ին մասնակի հրատարակութիւն մը ունեցաւ Փափառութիւնութիւն մը առաջարկութիւն ու առաջարկութիւն։ Այս է այն տարակոյածը՝ որ անոնի Զամշեանի մէջքերումներն ։ Ասկէց է այն տարակոյածը՝ որ անոնի Զամշեանի մէջքերած Զաքարիայի խօսքերուն հանդէպ: Եթէ Օրմանեան պատեհութիւնը չէ ունեցած անձամբ տեսնելու Փոտի նամակը, այլ անոր ծանօթ է Վարդանի Համառօսադրութենէն եւ Զամշեանի մէջքերումներն։ Ասկէց է այն տարակոյածը՝ որ անոնի Զամշեանի մէջքերած Զաքարիայի խօսքերուն հանդէպ: Եթէ Օրմանեան Փոտի նամակը մեռքի տակ ունեցած ըլլար՝ պիտի տեսնէր թէ Զամշեանի մէջքերած Զաքարիայի խօսքերը գրուած են նոյն ինքն Փոտի նամակին մէջ։ «Բայց վասն որոյ գրեալ էիմ թէ յաղագս ժողովոյն Քաղկեդոնի մէջակարծութիւն եւ երկրայութիւն ունիմ ի համբաւոյ ուստե՞ք կարծել հակառակ դոլ ճշմարտութեան ժողովոց։

20. ՕՐՄԱՆԵԱՆ, Անդ, էջ 973:

21. ՍԱՐԳԻՍԵԱՆ Հ. Բ., Մայր Ցուցակ, Բ., էջ 1069:

եւ ասացեալ էք չեմք մեզ արշալեզոտ . . .»²² : Ուրեմն, թէեւ ճիշտ է որ այսօք Զաքարիայի այս նամակին պատճենը չունինք, սակայն Զամչեան այս մէջբերումէն կը հետեւցնէ իր ըսածը, քանի որ Փուա իր նամակին մէջ կը յիշէ արդ խօսքը, եւ ոչ թէ ինք հնարած է զանոնք:

Ենդհակառակն Օրմանեան ալ կը ճանչնայ Փոտի առ Աշոտ իշխան գրած նամակը, հրատարակուած Գիրք թղթոցի մէջ²³, որուն՝ ծանօթ եղած չէ Զամչեան: Սակայն Օրմանեան կ'անառեսէ անոր գըրութեան թուականի ստուգումը եւ կը կապէ Շիրակաւանի ժողովքին. մինչդեռ Փոտի կողմէն Աշոտ իշխանին ուղղուած նամակին պատասխանն է ասիկա, ինչպէս յայտնի է Գիրք թղթոցի մէջ եղած վերնագրէն, եւ մանաւանդ նամակին մէջ եղած մէջբերութիւններէն, որոնց կը պատասխանէ Սահակ: Արդ, Փոտի առ Աշոտ գրած նամակը՝ յոյն Պատրիարքին երկրորդ անգամ Աթոռ բարձրանալուն եղած է, Գէորգ Բ. Կաթողիկոսի օրերուն²⁴: Ուրեմն Սահակի զըռութիւնը Շիրակաւանի ժողովքին (862) շատ վերջ զըռուած է եւ կապ չունի Զաքարիա Կաթողիկոսին հետ, որ այդ թուականին արդէն վախճանած էր (877) եւ իրեն յաջորդած՝ Գէորգ Բ. (877-897): Ուստի, թէ՛ Զամչեան կը սիսալի, համարելով որ Սահակ իր զիսէն շարադրած ըլլայ յիշեալ նամակը եւ կամ թէ նամակը կ. Պոլիս հասած չըլլայ, եւ թէ՛ Օրմանեան, որ Սահակի շարադրած նամակը կը կապէ Շիրակաւանի ժողովքին եւ Զաքարիայի հեղինակութեան կը վերադրէ:

Թուականներու ճշտումը պատմական վաւերաթուղթերու համար այնքան կարեւոր է՝ որքան անոնց վաւերականութեան ստուգումը: Այդ պատմառով Օրմանեան ջանացած է Վարդան Պատմիչի յիշած Յժի թուականը, իրը Փոտի առ Զաքարիա գրած նամակին թուական, սրբագրել, որովհետեւ 868ին Փոտ Աթոռէն վար առնուած էր եւ չէր կրնար Զաքարիայի նամակ գրած ըլլալ: Ուստի ան կ'առաջարկէ 864-67ի մէջ գնել զըռութեան թուականը: Որքան ալ պատմականորէն աւելի յարմար է այս թուականը, բայց երբ տնինք նամակին յիշատակարանը, որ անոր գրութեան տարին կը նշէ Յժի Հայոց թուականին, հարկ չ'ըլլար ենթադրութիւններու դիմել, եւ Վարդանի տըւած սիսալ թուականը՝ կարելի կ'ըլլայ ուղղել Յժի, քանի յաճախակի է Ա-Ը տառերու շփոթումը երկաթագրին մէջ: Առ ալ ցոյց կուտայ թէ Օրմանեան նամակին պատճէնը տեսած չէ եւ կը հմտուի Վարդանի վկայութեան վրայ միայն:

22. ԹՈՒՂ.Թ ՓՈՏԱՅ, Անդ, Հանդ. Ամս., 1968, էջ 67:

23. Գիրք ԹՂԹՈՅ, Անդ, էջ 279:

24. Գիրք ԹՂԹՈՅ, Անդ, էջ 278: Տե՛ս ԱՆԱՆԵԱՆ Հ. Պ., Գիրք Թղթոցի քամի մը խնդրական կտսեր, Բագր. 1985, թիւ 3-4, էջ 263-4:

Նամակին գրութեան շարժառիքը

Յետ ճշտելու նամակին գրութեան թուականը, կարելի է քննել անոր գրութեան շարժառիթը: Զամշեան եւ Օրմանեան անոր նոյն շարժառիթը կը դնեն. այսինքն՝ թէ Փոտ իր իշխանութեան առաջին տարիներուն՝ իր իշխանութեան տակ եղած հայերը ուղելով քաղկեդոնիկ գարձնել, անոնց նեղութիւն կը պատճառէ: Այս լսելով Զաքարիա Կաթողիկոս անոր կը դիմէ՝ որպէսվի ան Քաղկեդոնի ժողովի մասին իրեն լուսաբանութիւններ տայ: Բոլորովին տարրեր շարժառիթ կը նչէ Փրանսացի պատճառէտ Ռ. Կրուսէ, երբ կը գրէ Աշոտի մասին. «Աշոտ Բաղրատունի 862ին ընդունած ըլլալով Խալիքայէն իշխանաց իշխան տիտղոսը, կը դիմէ Բիւզանդիոնի կայսեր, որպէսվի ան հաստատէ զինքը այդ իշխանութեան մէջ. ուստի նամակ կը գրէ կայսեր՝ իր հաւատոյ գաւանանքը դնելով: «Մ'ենք, կը գրէ ան, հաւատարիմ կը մնանք իրեւեւ ձեր ծառաները, ապասելով ձեր հզօր կայսրութեան հրամանին»²⁵: Բիւզանդիոնի արքունիքը գոհ այս յայտարարութենչն, առիթ կ'առնէ Փոտի ձեռքով Հայերը հրաւիրելով՝ որ Քաղկեդոնի ժողովը ընդունին եւ իրենց հետ միութիւն կնքեն: Այս շարժառիթը պատճականորէն տրամարանական կը թուի ըլլալ, բայց մէջ բերուած խօսքերը առնուած են այն նամակէն՝ որ Սահակ Ապիկուրէց շարադրած է Աշոտ իշխանի կողմէն, իր պատասխան Փոտի դրած նամակին առ նոյն իշխանը: Արդ, ինչպէս ըսինք, այս նամակը Գէորգ Կաթողիկոսի օրով հասած էր, ուրեմն Փոտի երկորդ անդամ Աթոռու նատելու ըրջանին: Հետեւաբար ո'չ թէ 862ին, այլ շատ աւելի ուշ ատեն (877էն յետոյ): Եթէ Աշոտ նման նամակ դրած է 862ին, Բիւզանդիոնի արքունիքէն ինդրելով՝ որ զինք հաստատեն նոյն իշխանութեան մէջ, այդ նամակէն ոչ մէկ հետք ունինք. ուստի սա լոկ ենթագրութիւն կը մնայ:

Մինչեւ յիշեալ նամակին ընթերցումէն կարելի է հետեւցնել թէ Փոտի եւ Զաքարիայի միջնեւ թղթակցութիւնը սկսած է Կ. Պոլսոյ Պատրիարքին կողմէ: Արդարեւ մեղմ հասած նամակին մէջ կը կարդանք. «Մ'եծապէս գոհութիւն վերառաքեցի Աստուծոյ որ արժանի եղէ ի ձեր սրբութենէդ զաւետարեր զաքարիայութիւն թղթոյս ուղղափառութեան ընդունելով»²⁶: Ասկէ կը հետեւ՝ թէ Փոտ Զաքարիայէն ստացած քը նամակ մը, ուր իր ուղղափառ դաւանանքը արտայայտած էր, եւ որուն հիմա կը պատասխանէ ան՝ նոյն Զաքարիայի նամակէն մէջքերելով. «Բայց վասն որոյ գրեալ էիք յաղաղս ժողովոյն Քաղկեդոնի թէ կեղակարծութիւն եւ երկրայութիւն ու-

25. GROUSSET R., *Histoire de l'Arménie des origines à 1071*, Paris, 1947, p. 383-5.

26. ԹՈՒՂԹ. ՓՈՏԱՅ, Ամէ, էջ 65:



նիմք ի համբաւուց ուստեղ կարծեալ դնա հակառակ ճշմարտութեան, ժողովոց», եւ թէ՝ «ասացեալ էք թէ չեմք մեք աշակերտք Յակոբայ Մանծաղոսի՝ յորմէ. յակոբիկք անուանին, եւ ոչ Յովիանոսի Աղիկամացւոյ եւ ոչ Քետրոսի Անտիոքացւոյ եւ ոչ Եւոփեայ, այլ սըրբոյն Գրիգորի վկայի եւ ճկնաւորի, եւ ամենայն հիւսիսական աղջաց Լուսաւորչի, յոյժ ուրախ եմք»²⁷:

Այս վերջին խօսքերէն ալ կը հետեւի՝ թէ Զաքարիայի նամակը պատասխան մը եղած է Փոտի գրած նամակի մը, ուր ան Հայերը հետեւող նկատած ըլլալու էր յիշեալ հերետիկումներուն, եւ Զաքարիա վկը հերքէ անոր այս թիւր կարծիքը: Այսպիսի նամակ մը Փոտի լրնար գրած ըլլալ իր Պատրիարքութեան սկիզբը, երբ ան իր ընտրութեանը կ'իմացնէր Հոռոմի եւ բրոլոր Պատրիարքներուն²⁸: Հայերը չէին պատկանիր ոչ մէկ Պատրիարքութեան. ուստի Փոտ Հարկ տեսած էր անոնց ուղղել առանձին նամակի, հրամիքերով անշուշտ միութեան կամ Քաղկեդոնի ժողովըն ընդունելութեան, որովհետեւ գիտէր՝ թէ Հայերը զայն չէին ընդունիր իրա տիեզերական առողք ժողով: Արդարեւ ան Աշոտ իշխանին գրած նամակի մը մէջ ակնարկ մը ունի թէ «Ես միշտ ջանացած եմ պահել ուղղող դաւանանքը եւ անոր առաջնորդելու՝ անոնք որ կը կարօտին, ըզայ ուղղակի խօսակցութեամբ, ըլլայ նամակներով»²⁹: Ասիկա կը գրէք 879ի ատենները, իր երկրորդ անդամ Աթոռ բարձրանալուն: Իսկ 867ին Արեւելքի Պատրիարքներուն ուղղած նամակին մէջ վկը դրէք: «Կայսերական քաղաքը նաման իրաւան մը, իր ջուրերը կը տարածէ մինչեւ հեռաւոր երկիրները: Արդարեւ Հայերը ուղիղ հաւատքի եկան, Պուրկարները՝ բարբարոս ժողովուրդ, ընդդրկեցին քիստոնէական հաւատքը»³⁰: Ուեմն կրնանք մտածել թէ Փոտ իր ընտրութեան (858) առաջին տարիներուն իսկ հոգ տարած ըլլայ Հայերը հրաւիրելու Քաղկեդոնի ժողովքին ընդունելութեան եւ Բիւղանդիոյ հետ գաւանական միութեան: Այդ հրաւէրին պատասխանած է նախ Զաքարիա յիշեալ ժողովքի մասին լուսաբանութիւն ուղելով եւ մերժելով Փոտի վերադրած հերետիկոսական կարծիքը նկատմամբ Հայոց Եկեղեցին: Ասոր վրայ Փոտ գրած է այն նամակը, որ ներկայիս մեր մեռքը հասած է հայերէն թարգմանութեամբ, քայլ անոր յունաքէն բնագիրը կորսուած է:

27. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 65:

28. GRUMEL V., *Les Regestes des actes du Patriarcat de C.ple*, Calcédoine, 1936, vol. I, fasc. II, p. 76, № 464, 465.

29. Անդ, էջ 104, թիւ 516: Այս նամակին մասին յունաքէն բնագիրը կայ, ան ալ նիկոնաս րիւզանդացիք անուանով: Հմմտ. MIGNE, PG, 105, c. 587-665.

30. Անդ, էջ 88, թիւ 481: Հմմտ. MIGNE, PG, 102, c. 721-741.

Զեռագրին հանգամանքը

Փոտի նամակը պարունակող ձեռագիրը նամակէն զատ ունի անոր Յիշատակարանը, Շիրակաւանի ժողովքին դաւանական գրութիւնը (վերագրուած Յովհան կամ Վահան Նիկիոյ Արքեպիսկոպոսի) եւ ԺԵ. կանոնական գլուխները: Բայց նախնական ձեռագրի օրինակ մը, որմէ այսօրուան բոլոր ձեռագիրները կախում ունին, պէտք է խանդարուած եւ էջերու հտեւառաջութիւն ունեցած ըլլայ: Ասոր փաստ կրնայ ըլլալ Փոտի նամակին մեծագոյն մէկ մասին փոխազդութիւնը յետ Շիրակաւանի դաւանական թուղթին վերջաւորութեան: Հ. Ն. Ակինեան իր պատրաստած եւ յետոյ Հ. Պ. Պողոսեանի կողմէ հրատարակուած բնագրին մէջ՝ ուղղած է այս փոխազդութիւնը իր բնական տեղը բերելով զայն: Փոտի նամակը կ'ընդհատէր 526 տողին վրայ յաներեւութէն բառով: Քանի մը ձեռագիրներու մէջ՝ հոս կը վերջանար Փոտի նամակը, առանց միւս վերոյիշեալ մասերուն: Ակինեան նկատած է որ այն ճեռագիրներու մէջ՝ որոնք ունին Շիրակաւանի ժողովքին կապուած դաւանական թուղթը, Փոտի նամակին մէջ թուղթուած հերձուածներուն վրայ ալ կը խօսուի եւ մանաւանդ այն պատկերը – որուն կը նմանցնէ Փոտ չար հերձուածները, այսինքն սատանայի կամ Փարաւոնի կառքին չորս անդիւներուն, որոնք խորտակումցան չորս տիեզերական ժողովքներէ, – կը շարունակուի այդ վերջին մասին մէջ: Արդ, այս մասը (տող 526–1110) իր՝ տեղը բերելով՝ Փոտի նամակը կ'ամբողջանայ: Սակայն Ակինեան, երկու տողի չափ հատուած մը թողած է իր նախկին տեղը, անտեսելով քանի մը բառեր. այսինքն՝ «Այլ եւ Մանի եւ Մանի քեցիքն մի բնութիւն չփոթեալ ասացին Քրիստոսի, որպէս ունի բանն նորին առ Կորընքու տանիկ, ասելով...»: Ընդպժուած բառերը Ակինեան դուրս ճգած է, անցուչո անոր համար որ իր ձեռագրին մէջ չկային: Սակայն Ս. Ղաղարի թիւ 320 եւ Երուսաղէմի թիւ 633 ձեռագիրներու մէջ կան անոնք³¹:

Այս ուղղուածէն զատ՝ հարկ կը տեսնուի 109–116 տողերը փոխադրել 498 տողէն ետք, որովհետև այդ պարբերութիւնը իբրև եղաղափակիչ խօսք կը յարմարի դնել՝ ամբողջ պատճառաբանութիւնը վերջանարուն: Ասիկա կրնայ նաեւ հին երկաթագիր ձեռագրին մէկ թուղթի գրութեան չափն ալ ըլլալ: Երկորդ կարեւոր փոխազդութիւնը պէտք է ըլլայ Շիրակաւանի ժողովքին ԺԵ. կանոններումնը, որոնք

31. Փոտ Մամիքեցի կը կոչէ Պաւղեկան աղանդառութները, ինչպէս նոյն ատենուան սովորութիւնն էք: Հմատ. ՏԵՐ ՄԿՐՏՉԵԱՆ Կ., Պատրիկեանք Բիւրամանական Կայսրութեան մէջ, Երուսաղէմ 1938, էջ 104–126: ԿՈՐԼՆԹՈՍ անձնանուն է հոս եւ քովի ՏԱՅԹԻ մակրէրը, արար կը նշանակէ: Կերեսի պաւղեկան աղանդին հետեւող մըն էր, որ մեզի անծանօթ կը մնայ:

Դաւանական ճառին մէջ մտած են, ընդհատելով զայն։ Արդ եթէ անոնք վերնան այն տեղէն, նոյն ճառը իր բնական յառաջնաղացումը կ'առնէ։ Սակայն նոյն ճառն ալ անաւարտ կը մնայ վերջաւորութեան, ուր անշուշտ թուղթեր ինկած պէտք են ըլլալ. անոր համար ալ ժե. կառունելը անկախ կերպով վերջաւորութեան պիտի զետեղուին։ Եւ պէտք է ենթադրել որ ինկած թուղթերու մէջ կնային ժողովին մասնակցողներու անուններն ըլլալ եւ այլ կարեւոր տեղեկութիւններ։ Ամէք զատ Դաւանական ճառին վերջաւորութիւնը պէտք է նկատել ա. 380ը, որով կը փակուի Ս. Երրորդութեան մասին դաւանանքը, եւ Քրիստոսի երկու բնութիւններով չորքորդութիւն կաղմելուն առարկութեան պատասխանը, եղրափակիչ հետեւեալ խօսքով։ «Այլ մեք զի՞րիստոս մարմնով համագոյակից ասեմք մարդկան, եւ աստուածութեամբն՝ համարնութիւն հաւը եւ սուրբ Հոգւոյն»։

Յաջորդ ամբողջ մասը, ա. 381-406, պէտք է փոխադրուի Փոտի նամակին ա. 617էն ետք, իբրև շարունակութիւն։ «Եւ արդ մորութեան ճանապարհն ի յաջ խոտորի եւ յահեակ, իսկ ճշմարտութեանն եւ ուղղութեան ընդ միջինն ճեմի պողոտայ։ Քանազի Սարէլ եւ Պետրոսուս...»։ Ու հոս կը յիշուին այն Կերեստիկոսները որոնք աշ կողմ շեղած են եւ յետոյ անոնք որ ձախակողմ՝ ինչպէս Դիոքորոս, Նեստոր եւ նմանները, որոնք իբր եղակացութիւն են ա. 618-622, ուր կ'ըսուի։ «Իսկ եկեղեցի Աստուծոյ ընդ միջինն ճեմի արքունական ճանապարհն»։ Վերջին երկու տողերը, ինչպէս ըսինք, կը պատկանին Փոտի նամակին այն կտորին՝ որ Ակինեան փոխադրած է 526 տողին, դուրս թողով կարեւոր քանի մը բառեր, որոնք թէեւ անհասկնալի են եւ կը կարօտին լուսաբանութեան՝ բայց կարելի չէ դուրս ձգել իբրև անպէտ։

Նամակին բռվանդակութիւնը

Վերնագիրը եկամուռ է, բայց լաւ կ'արտայայտէ բովանդակութեան ընդհանուր նիւթք. «Թուղթ Փոտայ Պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց Մեծաց, վասն երկու միաւորեալ բնութեանց մի անձնաւորութիւն գոլոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ վասն ճշմարտախոհութեան ժողովյ սուրբ Հարցն որ ի Քաղկեդոն»։ Ուրմն երկու հարց կը շօշափէ Փոտի նամակը. ա) թէ Քրիստոսի մէջ երկու բնութիւններ եւ մէկ անձնաւորութիւն կայ եւ թ) թէ Քաղկեդոնի ժողովը ճշմարիտ եւ ուղղափառ է։

Ողջունագիրը, այն է սկզբնական մասը ուր ողջոյնը կու տայ նամակադիրը, երկու մասէ կազմուած է. ա) ուղղուած Զաքարիա Կաթողիկոսին մեծ գովեստներով, տաս տողի չափ, ուր Զաքարիա ոչ միայն Հայոց Մեծաց Կաթողիկոս կը կոչուի, այլ յաջորդ՝ Թա-

դէսս առաքեալի եւ Գրիգոր Լուսաւորչի, վերադիտող Արարատեան աշխարհին եւ վերատեսուչ հիւսիսական ազգին. թ) մասը ողջոյնը դրկողն է, այսինքն Փոտ, որ ինքզինքը կը կոչէ պարզ եւ կարճ տիտղոսով՝ «Արքեպիսկոպոս Կ. Պոլսի, Նոր Հռոմայ»: Իր պարզութեան մէջ նշանակալից՝ քանի որ իբր նոր Հռոմ, պատրիարքութիւններու մէջ երկրորդ տեղը կը բռնէ ան՝ յետ Հռոմի:

Ներածական բաժինը կը յաջորդէ, ուր կ'ըսէ՝ թէ ընդունած է Զաքարիայի նամակը, որուն համար իր գոհունակութիւնը կը յայտնէ: մանաւանդ անոր համար՝ որ հոն ըստուած է թէ իրենք (Հայերը) ո'չ յակրիկեան եւ ո'չ ալ եւտիքական են, այլ Գրիգոր Լուսաւորչի աշակերտները:

Նպատակը նամակին ցոյց տալն է՝ թէ Քաղկեդոնի Ժողովը ուղղափառ է եւ համաձայն նախկին երեք տիեզերական ժողովներուն: Կը բաղկանայ չորս մասերէ:

Ա. Մաս (տող 41-108). Պատմականօրէն կը փաստէ թէ Հայերը Քաղկեդոնի ժողովը հանդէս հակառակութիւն չունէին մինչեւ Դուինի Բ. ժողովը, որ Ներսէս Աշտարակեցին գումարեց: Եւ թէ անկէ յետոյ, Արդան եւ Մուշեղ Մամիկոնեաններու օրով, Կ. Պոլսոյ մէջ Հայեր միացած են եւ ընդունած Քաղկեդոնի ժողովը. նմանապէս Հերակլ Հայսեր ատեն, Եղի Կաթողիկոսի օրով, անգամ մը եւս գրաւոր հոստում տուած են ընդունելու Քաղկեդոնի ժողովը, ինչ որ տեւած է մինչեւ Մանազկերտի ժողովը (726) որ մերժած է Քաղկեդոնը:

Բ. Մաս (տող 117-240). Հինէն ի վեր Աստուած Յոյներուն պարգեւած է արտաքին իմաստութեան, այն է զիտութեան եւ փիլիսոփայութեան ծանօթութիւնը:

— Զորս Պատրիարքութիւններն ալ յունական գիր եւ լիզու կը դորժածեն, այսինքն Անտիոք, Աղեքսանդրիա, Հռոմ եւ Կ. Պոլիս, որ նոր Հռոմն է, որուն վրայ աւելցուցին Երուսաղէմն ալ, իբրեւ սուրբ տեղեաց երկիր:

— Հին եւ նոր կոտակարաններն ալ յունարէն գրուեցան: Հինը՝ Եօթանասնից թարգմանութեամբ եւ նորը՝ յոյն լեզուուով:

Գ. Մաս. (տող 241-498). Այս մասին մէջ կ'ուղէ փաստել՝ թէ Քաղկեդոնի ժողովը համաձայն է նախկին երեք ժողովքներուն, ընելով անոնց իւրաքանչիւրին պատմութիւնը:

— Հոս պէտք է բերել առ. 109—116 հատուածը, որ ներկայ բնագրին մէջ տեղափոխուած կը թուի ըլլալ, եւ ուզ կ'ըսուի թէ Քաղ-կերուի մէջ եղած 620 Խպիակոպոսներու որոշումը աւելի ուղիղ է՝ քան քանի մը հերետիկոսներունը:

— (Տող 500—617). Կը թուարիչ մէկ բնութիւն ըսողները, որոնք բոլորն ալ ճին ու նոր հերետիկոսներ են: Զանոնք կը նմանցնէ Փարաւունի, որ է սատանայի կառքին չորս անիւներուն, որոնք խորտակուեցան տիկերական չորս ժողովքներին: Այս չորս անիւնները կարմող հերետիկոսներն են. ա) Արիոս, Եւնոմիոս եւ Մակեդոն, որոնք Ս. Երրորդութիւնան բնութիւնը կը բաժնեն եւ կը զատեն իւրաքանչյար անձի վրայ: բ) Սարէլ, Պետրոս Թափիչ մւ Յովհան Մայրագումեցին, որոնք Ս. Երրորդութիւնան երեք անձերը կը միացնեն ու կը խառնեն: գ) Դիոկղորոս, Թէոդորոս եւ Նեստոր, որ Քրիստոսի Տնօրէնութիւնը կը բաժնեն ու կը պատռեն, սոսկ մարդ կոչելով Ս. Կուտաէն ծնած որդին: դ) Իսկ Եւստիքէս, Դիոսկորոս, Յակոբ, Յուլիանոս եւ Մանիկեցիք՝ կ'ուրանան Որդուոյն Աստուծոյ իրական մարմին առած ըլլալը:

— Այս պատկերը կը ծառայէ ըսելու՝ թէ մրկու առաջին ժողովները, Նեկիոյ եւ կ. Պոլսոյ, խորտակած էին երկու առաջին անիւնները: Իսկ միւս երկուքը խորտակուեցան Եփեսոսի եւ Քաղկեդոնի ժողովով:

Նկատելի է հոս Փոտի գաղափարը Եփենցւոյ կառավարութեան չուրջ՝ երբ կ'ըսէ, թէ Քրիստոս Եփենցին կը կառավարէ չորս Պատրիարքներու ձեռքով:

— Վերջաւորութեան՝ մարգարէական իղձ մը կ'արտայայտէ. այսինքն թէ Նոր Երուսաղէմէն, որ է Հռոմայեցիներու իշխանութեանէն եւ Կոստանդիանոսի շարաւիդէն, այն է Բիւլանդիոնի կայսրներէն մէկը պիտի ելլէ, որ Արաբներու իշխանութիւնը ալիսի խորտակէ եւ ազատէ Արեւելքի բոլոր քրիստոնեաները անոնց լուծէն, եւ յետոյ մեծ ժողովք մը գումարելով՝ բոլորը միացնէ ուղղափառ հաւատքին մէջ: Հոս յայտնի է Փոտի երազը կամ յաւ եսա ծրագիրը՝ կ. Պոլսոյ Պատրիարքական Այթոռին կապելու բոլոր Արեւելքի քրիստոնեաները եւ գայն գլուխ եւ կերպոն դարձներու: Ասոր համար կարեւոր է որ Արաբներու իշխանութիւնը անոնց վրայէն վերնայ եւ բիւղանդական իշխանութեան ենթարկուին ամէնքը:

— Վերջին խորհրդածութիւնն մըն ալ ունի, որ իր տեղը կորսընցուցած է, իրթալով Վահանի դաւանական ճառէն յետոյ (Բ. մաս, առ. 381—406), որուն տեղը պէտք է ըլլայ 617 առողջն յետոյ: Այս խոր-

Հըրդածութեան համաձայն հերետիկոսները՝ կամ աջ կամ ձախ կը շեղին, իսկ Եկեղեցին՝ միջին ճամբին կը քարի՛: Այսպէս Սաբէլ, Պետրոս Թափիչ եւ Յովհան Մայրագոմեցին՝ աջ կողմ շեղած են, Ս. Երրորդութեան մէջ մէկ բնութեան հետ մէկ անձ դնելով: Իսկ Արիոս, Եւնոմիոս եւ Մակեդոն՝ ձախ կողմ կը շեղին, Ս. Երրորդութեան մէջ երեք անձերուն համաձայն երեքի փերածելով անոնց քնութիւնը: Իսկ Նիկոլոյ եւ Կ. Պոլսոյ եւ Եփեսոսի առւրբ ժողովները՝ մէկ բնութեան եւ երեք անձ դաւանեցին Ս. Երրորդութիւնը, փրկութեան ուղիղ ճամբան ցոյց տալով մեզի:

Դ. Մաս. Վկայութիւններ Սուրբ Հայրերէն (տ. 611-780): Այս մասին մէջ Ս. Հայրերու վկայութիւններով կը փաստէ՝ թէ Քրիստոսի մէջ երկու քնութիւններ կան: Առաջին վկայութիւնը Ս. Սահակէն է. Ո՞ւ ճառէն որ յԱշոտիշտառ: Խօսեցաւ: Մեղի անծանօթ կը մնայ այս ճառը եւ անէկ եղած մէջքերումը: Յաջորդաբար վկայութիւններ կը բերէ Գրիգոր Աստուածաբանէն (8 վկայութիւն), Յուստինոս Փելիսոփայ եւ մարտիրոսէն (5), Արեքսանդր Աղքաքանդրիոյ Եպիփառութեան (1), Ամբրոսիոս Մեղիուլանու Եպիփառութեան (4), Կ. Պոլսոյ Ժողովը իւղանութեանէն, Կիրենի Արեքսանդրիոյ Եպիփառութեանէն (6), Ամփիլոք Իերոնիոյ Եպիփառութեան (2), Յովհան Ուկեբերանէն (4), Բարսեղ Կեսարիոյ Եպիփառութեան (4):

— Ս. Հայրերէն ոմանք երբեմն մէկ բնութիւն ալ կ'ըսեն փոխանակ մէկ անձի, եւ այս կ'օգտագործեն հերետիկոսները, ու նկատի չեն առնեք՝ անոնց ուրիշ տեղ ըսածնները երկու քնութեան մասին:

— Ի՞նչ ըսելու է երկու անուններու նկատմամբ, որ կը տրուին Քրիստոսի, Աստուած եւ մարդ կոչերով զինքը: Ասոնք կը մատնանշեն անոր երկու բնութիւնները, աստուածայինը եւ մարդայինը, իսկ Քրիստոս անոնը անոր մէկ անձնաւորութիւնը կամ դէմքը: Հոս կը յիշէ նաեւ Դաւիթ Հայոց փելիսոփան, որմէ առաջ կը բերէ բնութիւն բառին սահմանը, որու համաձայն կը բացառորէ՝ թէ բնութիւնը հասարակաց է բոլոր մարդ անհաստներու, իսկ «առանձնաւորութիւնը»ը յատուկ է մէկ անհաստի միայն, եւ ըստ այն Փրկիչը իբր Աստուած եւ մարդ, երկու բնութիւններ կը յայտնեն, իսկ Քրիստոս՝ մէկ անձնաւորութիւն: Դաւիթ Փելիսոփայէն եղած մէջքերումը մեզի ծանօթ բնագիրներուն մէջ չպտանք. սակայն նշելի է որ Փոտ Պատրիարքին ծանօթ եղած է Դաւիթ Հայ փելիսոփան, որուն անունը միջաղբային մատենազրութեան մէջ առաջին անդամն է որ հոս կը յիշուի:

— Կը բացատրէ նաեւ երկու կամ քերու գոյութիւնը, քանի որ

մարդ ըլլալով՝ ունէք ինչ որ մարդկային բնութեան յատուկ է, այս-
ինքն հոգի եւ միտք, ուրեմն նաեւ կամք:

— Ապա կ'անցնի հաւատոյ դաւանական յայտարարութիւնը ընե-
լու Քրիստոսի Տնօրէնութիւնները յիշելով, անոր ծնունդին մինչեւ
Ֆրկինք համբառնալը եւ մարմնով զօր աշակողմ նստիլը: Բայց ա-
սով Երբորդութեան վրայ յաւելուած չըլլար, ինչպէս կ'առարկէին
ընդհանրապէս միաբնեանները եւ անչուշա ձայնը ալ:

— Անոր համար Փոտ իր նամակը կը փակէ այս առարկութեան
պատասխանը տալով, ու երկրորդ գալստեան յիշատակութեամբ կը
վերջացնէ իր խօսքը:

Հարազատութեան հարցը

Ինչպէս ըսուեցաւ, նամակին յունարէն բնագիրը տակաւին ան-
ծանօթ կը մնայ, եւ միայն Կայերէն թարգմանութիւնը հասած է մե-
զի: Եւրոպացի ուսումնասէրներէն ոմանք, որ Փոտ Պատրիարքի գոր-
ծով դրադած են, ինչպէս Հէրկէնրեռթէր, Զաքարիայի ուղղուած
նամակին մէջ պատմական սխաններ նշմարելով՝ տարակոյս կը յայտ-
նեն կարենալ գիտնական Պատրիարքին վերագրել յիշեալ նամակը:
Բնդհակառակն ուրիշներ կը պաշտպանեն անոր հարազատութիւնը,
ինչպէս Լորան եւ Կրիմէլ, յեցած մանաւանդ Վարդան Պատմէշի
վկայութեան վրայ, եւ կը փորձեն դժուարութիւնները լուծել: Սա-
կայն Փրոփ. Կարիթ վերստին հարցը կ'արծարծէ եւ յետ թուելու
պատմական սխանները, որոնք չեն վայելեր Փոտի արէս գիտնական
անձի մը, անոնց բացատրութիւնը կը թողու նամակին հարազատու-
թիւնը պաշտպանողներուն վրայ³²:

Յարգելիք Փրոֆեսորը նոյն տեղը կը փաստէ նաև՝ թէ Փոտի
նամակին պատմական մատը շարադրուած է հետեւելով հայկական
աղբիւրի մը, շատ նման «Յաղագ» հայկական իրացց կամ Դիելիզիս
կոչուած գրութեան հեղինակին օգտագործած աղբիւրին, քանի որ
Փոտի նամակին եւ յիշեալ գրութեան մէջ նամանութիւնները ակներեւ
են, բայց ոչ այնքան նման՝ որ կարելի ըլլայ ըսել թէ անոր հետե-
ւած ըլլայ Փոտ³³:

Այս փաստը, մեզի համաձայն, բանալին կրնայ ըլլազ լուծելու
Փոտի նամակին պատմական սխանները: Արդարեւ ունինք հայկական
աղբիւր մը «Յաղագ ժողովոց» կոչուած, որ կը ներկայացնէ Եկե-

32. GARITTE G., La Narratio de rebus Armeniae, Louvain, 1952, p. 375.

Փրոփ. Կարիթ կը յիշէ միւս եւրոպացի գիտնականներու կարժիքները, որմէ
առած ենք մենք: Անդ, էջ 372-375:

33. GARITTE, ib., p. 370-372.

դեցւոյ տիեղերական ժողովներու պատմովիմը եւ ունի մեծ նմանութիւն Փոտի նամակին մէջ լիշուածներուն հետ, մանաւանդ թշւական իր սխալներով։ Համեմառութիւն մը երկու գրութիւններու միջեւ՝ կրնայ հաստատել մեր լուսածը։

Փոտի նամակին
(Հ. Ա. 1968, էջ 82)

Եւ յօթե (315) ամի զինի յարութեան Տեսուն մերոյ Յիսուսի Քրիստոսի մեծին Աստուծոյ եւ է. (յեւթներորդ) ամի Թաղաւորութեանն կոստանդիանոսի, գումարեցան սուրբ Հարքին ի Նեկիա, յորս եւ Գատրիքարքունքն էին Սեղմեստրոս Հոռոմայ, Աղեքանդրոս Աղեքանդրու, Եւստաֆիոս Անտիոքու, Աղեքանդրոս Կոստոփու, Աղեքանդրոս Կոստանդնուպոլոսյ, Մակար Երուսաղեմի, Բաստակու Հայոց Հայմանաւ Ս. Դրիգորի, և Հանդերձ Յօթի Եպիսկոպոսաւութեան եւ նզովիալ ջնջեցին զՄարել եւ զԱրիոս յեկեղեցւոյ...։

...Եւ յետ ՀԴ (74) ամի զինի անցանելոյն ժողովոյն Նիկոյ, եւ ի (ին) քսաներորդ ճինզերորդ ամի մեծին Թէոդոր սի, գումարեցան սուրբ Հարքին ի Կոստանդիուպոլիսի և Զայլապետր էին Դամասոս Հոռոմայ, Նետառուսոս կ. Պոլոյ, Տիմոթէոս Աղեքանդրու, Կիւրել Երուսաղեմի, Մելիտոս Անտիոքու, Ներսէս Հայոց, Հանդերձ ձՄ (150) Եպիսկոպոսաւութեան ենովիալ ջնջեցին զՄարելու...։

(էջ 87)

...Եւ յետ ԽԵ (45) ամի ժողովոյն Կոստանդնուպոլիսի եւ ի ԺԵ (16) ամի ժողովուոսի մեծին Թէոդոր սուրբ Հարքուն յնիկեսոս Որոց գլխաւոր Հայրապետք էին Կելատառանուութիւնների, Յովան Աղեքանդրու, Յովան Աղեքանդրու, Կիւրել Երուսաղեմի, Հայոց, Մելիտոս Անտիոքու, Ներսէս Հայոց, Հանդերձ ձՄ (150) Եպիսկոպոսաւութեան ենովիալ ջնջեցին զՄարելու...։

Զինի Յօթե (315) ամի յարութեան հետան մերոյ եղեւ ժողովի ի Նիկիա (Լ.) յեւթն ամի Թաղաւորութեանն կոստանդիանոս սի։ Ես Գատրիքարքունքն էին Սեղմեստրոս Հոռոմայ, Մետրոպոլիտու, Աղեքանդրոս Աղեքանդրու, Արքանդրոս Հայոց, Եւստաֆիոս (Անտիոքու), Մակար Երուսաղեմի, բնդդէմ Արքոսի Կատաղելոյ։

Եետ ՀԴ (74) ամի եղեւ Կոստանդիուպոլիսի ժողովին ի Դ. ամի Թաղաւորութեանն թէոդորի մեծի։ Եւ Գատրիքարքունքն էին Դամասոս Հոռոմայ, Ներսարիոս Կոստանդնուպոլիսի, Տիմոթէոս Աղեքանդրի, Կիւրել Երուսաղեմի, Ներսէս Հայոց, Մելիտոս Անտիոքու, մՄ (150) Հարք ընդդէմ Մակեդոնի Հայութէ յիշ Հոգևորի։

Զինի ԽԵ (47) ամի եղեւ ժողովին Եփեսոս սի ի Թաղաւորութեանն Փոքուն Թէոդոր սի Բժ. ամին, Մ (200) Հարք ընդդէմ Նետառորի, որ երկու բնութիմ ասէք եւ երկու Որդի եւ զկոյսն մարդածին։ Եւ Գատրիքարքունքն էին Կեղեատիանոս Հոռոմայ, Կիւրել Աղեքանդրի, Յովան Անտիոքու, Յորիան Երուսաղեմի, Սահման Հայոց Յղթով։

(Եջ 90)

... Արդ կ յերանելույն կիւրդէ եւ յառաջին սուրբ ժողովոյն Եփեսոսի Եհարն ամք իլ (28) մինչեւ ցանոտի ժողովն Դիոսկորոսի: Են կ Դիօսկորոսի շփոթեալ ժողովում մինչեւ ցանոտի ժողովն Քաղերոնի Մինին ամք հինդ: ...

Զինի իր (22) ամի արժանաւոր ժողովոյն երկրորդ Եփեսոսի եղեւ ընդդէմ Եւստիքայ՝ որ առ աշաւք ասէր զծեառն մարդանախ, եւ ընդդէմ Փլարիանոսի՝ որ երկու բնութիւն ասէր. եւ գլուխ ժողովոյն Դիօսկորոս Աղեքսանդրացի, Յորնալ Երուսաղեմի, Դոմինա Անտիոքու, Լեռուն կ Հռոմայ Բուլթ, եւ նզովեցին ցեստիքէս եւ զՓլարիանոս եւ զԴոմինաս եւ զԸստարն Լեռոնի:

(Եջ 94)

... Դարձեալ զըսպատուն զժողովն (Քաղեղոնին) թէ կ Պողքերէ եղեւ, որ էր քոյր թաղաւորին Թէոդոսի որ չատագով եղեալ արեանն Փլարիանոսի՝ արար ժողով...:

Եերկրորդ ամի Մարկիանոսի Յադաւորութիւններով, կենալ եղեւ ժողովն չար ի Քաղեղոնին զՓլաքէր քոյր Թէոդոսի կ կուսանաց վաճան էր: ...

Փոտի նամակին մէջբերուած հատուածները լընդելուզուած են խորհրդածութիւններով, ենոյն մէր ձեռագլուխն մէջ նոյն հատուածները՝ իրարու կը յաջորդեն մինչեւ եօթներորդ իրը շարունակութիւն միեւնոյն պատմովեեան, մինչեւ եօթներորդ տիեզերական ժողովքը: Այս համեմատութիւնը ցոյց կու տայ Ֆրիու տիեզերական մողովքը: Այս համեմատութիւնը ցոյց կու տայ Ֆրիու տիեզերական մողովքը: Տեսնենք այժմ այս սխալներուն: Տեսնենք այժմ այս սխալները մի առ մի:

Նիկոյ ժողովքին թուականը նշուած է Յժե յետ Քրիստոսի Յարութեան: Փրկչական թուականի թործածութիւնը կը սկսի Զ. դարուն փոքր Դիմիքսիոսի ձեռքով եւ ան՝ Արեւմատոցի մէջ (ի Հռոմ): Սակայն մեր մատենազդութեան մէջ Ս. Անտոնի հայերին թարգմանութեան թուական նշանակուած է, անոյր յիշտուակարանին մէջ, Քրիստոսի գալստեան 450 տարին. «Թարգմանեցաւ դիրս այս ի սուրբ քաղաքին յերուաստիմ» յամի ՆԾ. որդի (450) գալստեանն Տեառն մէրոյ Յիսուսի³⁴: Եօթներորդ դարուն Անանիա Շիրակացին ալ իր կենսագրութեան մէջ կը զործածէ փրկչական թուականը՝ ըսելով. «Եւ սկիզբն քանիութեան քերման թուիս, յորժամ լցեալ էր ՈԿԸ (668) ամ ի կուսական յարգանդէ Աստուծուն Բանի, եւ ի մետասաներորդի շրջագայութեան, ես Անանիա Շիրակացի...»³⁵: Այս թուականները, մէրինին պէս Քրիստոսի ծնունդը կ'առնեն իրը սկիզբ. մինչ վերեւ

34. Ս. ԱթԱՆԱՍԻ Աղեքսանդրիոյ Հայրապետի ձառք, Վենետիկ, 1899, էջ ի: :

35. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Ս., Անանիա Շիրակացու կեամբն ու զործամէութիւնը, (Պետական Մատենադարանի) Գիտական Նիւթերի ժողովածու, թ. 1, Երեւան, էջ 6:

յիշուած ՅԺԵ թուականը Քրիստոսի յարութենէն կը հաշուէ, ինչ-պէս կ'ընեն հայկական ժամանակադրութիւններէն ոմանք:

Նիկիոյ ժողովքին Սահմանադրութեան հայերէն թարգմանութեան մէջ՝ անոր թուականը արտայայտուած է սելեւկեան թուականով, այսինքն՝ «Յամս Աղեքսանդրի Ոլ. 2 (636-311-325), որ յառաջ քան զդի՞ կաղանդան Յունիսի»³⁶, ինչ որ Հռոմէական տոմարի ճեւն է: Ուստի Նիկիոյ ժողովքի թուականը իրականին մէջ կ'ըրբայ 325, Մայիս 20: Փոտի նամակը կը յիշէ նաև Կոստանդիանոսի թագաւորութեան տարին, որ է Խօթներորդ, նման հայ աղքակրին: Այս ալ չի համապատասխաներ անշուշտ պատմական իրողովեն:

Երկու քնարդիներու գործածած նորյան ախալ թուականները յայտնի ցոյց կու տան իրարու հետ ունեցած կապը: Բայց Հայրապետներու յիշառակութեան մէջ ունին կարեւոր տարրերակ մը. այսինքն է՝ կ. Պոլսոյ Եպիսկոպոսա անոմնը, Փոտի քով, Աղեքսանդրոս է, մինչ մեր ձեռադրին մէջ նշանակուած է Մետրոփանոս: Հոս Փոտ տարրեր աղքակը ունի, զոր կը գործածէ իր ուրիշ մէկ նամակին մէջն ալ, այն է Պոլկարիոյ Միքայէլ թագաւորին գրածին մէջ, ուր նոյնպէս կը խօսի Խօթ տիեզերական ժողովներու մասին, առանց թուականներ յիշելու, քայց մասնակցող Հայրապետներում անունները տալով: Ուրեմն Նիկիոյ ժողովքին մասնակցող Եպիսկոպոսը կը դնէ Աղեքսանդր, կ. Պոլիս քաղաքին Աղքակելիուտուսը³⁷: Հայրապետներու կարողին նկատմամբ՝ հայ ձեռապիրը Մետրոփանոսը երկրորդ տեղը կը նշանակէ, Հոսմի Սեղմբեստրոս քահանայապետէն ետք, ինչ որ դեռ Նիկիոյ ժողովքին ատեն չոմնէր արդ տեղը եւ միայն Կոստանդինուպոլսոյ ժողովքին ետք ունեցաւ այդ պատիսը. մինչ Փոտ չորրորդ Վարդէին կը յիշէ իր Աղեքսանդրու կ. Պոլսոյ հայրապետը, որ Նիկիոյ ժողովքին մէջ միայն Պատրիարքութեան տիտղոսը ստացաւ Երուապահէմինին հետ:

Յաջորդ ժողովքը Կոստանդինուպոլսին է, որ տեղի ունեցաւ 381ին: Փոտի նամակը եւ հայ ձեռապիրը 74 տարրուան անջրագետ մը կը հաջուեն Նիկիոյ ժողովքէն աստին, ուրեմն 315+74, կ'ունենանք 389 թուականը, ինչ որ հեռու է պատմականէն: Այս ժողովքը տեղի կ'ունենայ, Փոտի նամակին համաձայն, թէոդոս Մեծի Իւ. տարին, մինչ հայ ձեռապիրը՝ «ի Դ. ամին» կ'ըսէ: Թէոդոս 379ին գահակալած ըլլալով՝ անոր 25րդ տարին 404ին կը հանդիպի, իսկ հայ ձեռապիրը Դ. Գ. կ փոխելով՝ կ'ունենանք 381 թուականը, որ ճիշտ է պատմականօրէն: Ուրեմն Փոտի նամակը խաթարուած ըլլալու է հոս:

36. ՅԱԿՈԲԵԱՆ ՎԱԶԳԻՆ, Կամոմագիր Հայոց, Ա., Երևան, 1964, էջ 133:

37. PHOTII sami. Patriarchae Costantinopoli Epistula ad Michaelem Bulgariae principem, MIGNE, PG, 102, c. 627.

Յաջորդ ժողովը Եփեսոսինն է, որ 431ին տեղի ունեցաւ։ Փոտի նամակին մէջ ցյետ և ամի՞ս գրուած է, իսկ հայ ձևուագլին մէջ՝ ցյետ և ամի՞ս տարբերակ մը որ դիւրաւ կը բացատրուի Ե-է երկու գիրերու շփոթութեամբ։ Սակայն 431ին 45 կամ 47 հանելով կը հասնինք 386 կամ 384 թուականին, որ նոյնաչու ախալ է։ Տարբեր են նաեւ թէոդոս Փոքր կայսեր գահակալութեան թուականով արտայար-տուած տարիները՝ երկուքին մէջ։ Փոտի նամակին համար «ի Ժե ամին», իսկ հայ ձեռագրին համար «Բժ ամին» է։ Փոքր թէոդոս գահակալած է 408-450։ Ըստեմն 15որդ կամ 12որդ տարիին կ'ըլլայ 420 կամ 423։ Երկու պարագաներն ալ անճիշտ են։

Զորորդ ժողովը նկատուած է Երկրորդ Եփեսոսինը, որ Փոտի նամակին մէջ ցյետ և ամի՞ս, իսկ հայ ձեռագրին մէջ ցյետ և ամի՞ս նշանակուած է։ Հոս ալ պէտք է Փոտի նամակը ուղղել հայ ձեռա-գրին համաձայն, քանի որ Լ-Բ յանախ կը շփոթուին երկաթադրին մէջ եւ արդէն Վարդան ունի իի։ Այս ճշուամը կը ծառայէ րոկ երկու ընթեցուաները ուղղելու, բայց ոչ պատմական թուականը։ Ասկէ զատ երկու հեղինակներու քով այս ժողովքին գնահատուամը ընդուա-նեայ է, այս ինքն՝ մինչ հայ ձեռագիրը զայն արժանաւոր ժողով կը կոչէ, Փոտ սնօսուի կ'որակէ, քանի որ Դիսուկորոսն է անոր նախազահը եւ կը դատապարտեն Փարինանոսը եւ Լեռնի Տոմարը, յետարայ Քաղկեդոնի ժողովքին հեղինակաւոր անձնաւորութիւնները։

Հուսկ՝ կարծեն Փոտ իր աղբիւրին պատասխանել ուղելով՝ կը յիշ Քաղկեդոնի մասին իր աղբիւրին ըսածը. «Դարձեալ զրագարտեն գժորովն Քաղկեդոնի՝ թէ ի Պողերիք եղեալ, որ էր քոյր թադաւորին թէոդոսի, որ ջատագով եղեւ արեանն Փարինանոսի»։ Իսկ ժողովքի գումարման թուականին անդրադառնալով կը գրէ. «Եւ ի Դիսուկո-րոսի շփոթեալ ժողովյն մինչեւ ցսուրք ժողովն Քաղկեդոնի՝ լինին ամք հինգ»։ Աս ալ պատմական թուականին չի համապատասխաներ։ Անոր փոխան հայ աղբիւրը ունի. «Եթերկրորդ ամի Մարկիանոսի թագաւորութեանն եղեւ ժողովն չար Քաղկեդոնի» ճիշտ թուական մը զնելով (Մարկիանոս 450-457)։ Եւ այս նշուամը կը պակախ Փոտի նամակին մէջ։

Կարելի է ըսել թէ Փոտ ձեռքի տակ ունեցած է մեր ձեռագրին նաման հայ աղբիւր մը, որուն ուղած է հետեւիլ, քանի որ անիկա կը-նար զրկուած ըլլալ իրեն Զաքարիայի կողմէն։ Որոշ սիսալեր արդիւնք են ձեռագրական օրինակութեան, որ տեղի ունեցած են յաս-կապէս թուական սիսալերու պարագային։

Դեռ յաջորդաբար կան ուրիշ սիսալ թուականներ ալ, արդիւնք՝ նախորդներուն եւ մանաւանդ մեկնակէտին, այս է նիկիոյ ժողովքը 315ին զնելուն՝ Քրիստոսի յարութեանէն հաշուալով։ Որով մինչեւ Քաղկեդոնի ժողովքը՝ Փոտ կը հաշուէ նիկ (462) տարիներ, եւ Քաղ-

կեդոնի ժողովքէն մինչեւ իր օրերը՝ ՆևԴ (444) տարիներ։ Այս հաշուուով պէտք էր 906 թուականին համել։ Բայց նկատի առած որ Քրիստոսի յարութենէն ետ երթալով մինչեւ ծնունդը, 33 տարի պէտք է հանենք, եւ Քաղկեդոնի ժողովքին համար Փոտի նշած 462 տարիներու հաշուէն ալ 11 տարի պականցնել, ունենալու համար 451 ուղիղ թղթականը, կը համինք՝ 906—44=862 թուականին, որ Փոտի նամակին գրութեան թուականն է։

Կարելի է դարձեալ կրկնել՝ թէ Փոտ ձեռքի տակ ունեցած է հայկական աղբեկը մը նման մեր ճեռագրին, որ գուցէ իրեն դրկած էր Զաքարիա Կաթողիկոս, իբրեւ իրեն ծանօթ ժողովներու պատմութիւնը, ուր Քաղկեդոնի մասին եղածները կարդալով՝ «կեղակարծութիւն ունիմք, կ'ըսէր, ի համբաւոյ ուստիք հակառակ գոլ ճշմարտութեան ժողովզց»։ Փոտ օգտագործելով իրեն դրկուած աղքիւրը, առանց զայն սրբագրել ուզելու, որպէս զի իր թղթակիցը չչփոթեցնէ, ուղղակի կ'անցնի Քաղկեդոնի ժողովքին պաշտպանութեան։

Փոտ ունեցած է նաև ուրիշ հայկական աղբիւր մը, որուն վրայէն իր ջատագովութիւնը շարադրած է, պատմելով Հայոց զանազան աստեններ Քաղկեդոնի նկատմամբ բռնած դիրքը։ Եւ հոս ալ իր աղքիւրին հետեւելուն համար՝ բարձաթիւ թուական ու պատմական սխալներ գործած է։ Այդ միեւնոյն աղքիւրին օգտուած է Դիելեզիս վամ «Յաղագս Հայկական Խրաց» կոչուած գրութիւնը, եւ վրացական «Պատմութիւն» կոչուած աղքիւրն ալ այս վերջինէս քաղելով, երկուքն ալ շատ նմանութիւններ ունին Փոտի նամակին յիշեալ տեղեկութիւններուն հետ։ Ասոնք քաղկեդոնական ըլլալով՝ չխշուած են իրենց տեսակիշտը։ Մինչ հայ պատմիչներու եւ յիշատակարաններու մէջ նոյն դէպքերը պատմուները՝ տարբեր լոյսի տակ կը ներկայացնեն իրերը։ Նման աղքիւր մը Փոտ Պատրիարք կրնար ձեռք ձգել հայ քաղկեդոնական զրջանակէն, որ կ. Պոլսոյ մէջ զայն տեղ ունէր՝ թէ՛ քաղաքական եւ թէ՛ եկեղեցական ասպարէզներու մէջ։ Յիշենք Վասիլ կայսրը, որ հայ Արշակունի ծագում ունէր, եւ մանաւանդ Վահան Նիկորյ Արքավիսկոպուաք, որ անոր նամակը Հայաստան տարաւ ու ներկայ եղաւ Շիրակաւանի ժողովքին ներկայացնելով զինքը։ Ուրեմն այս Արքավիսկոպուաք շատ լաւ կրնար հայթայթել վերոյիշեալ պատմական աղքիւրը, որ հայ քաղկեդոնական տեսակիշտը կը պարունակէր։ Այս բոլորը համեմատութեան պիտի առնենք՝ ճշտելու համար նաև Փոտի նամակին դրչադրական սխալները նախ, եւ յետոյ թուական ու պատմականները։

Այս տեսակէտէն տնինք Փոտի առաջնին տեղեկութեան սխալ թղթական հաշիւը, որ Վարդան Պատմիչի ընթերցուամով կը ճշուի, քանի որ ան կը համառօտի Փոտի նամակը։

Փոստ իր պատճառաբաննութիւնը կը սկսի ըսելով. «Բայց հակառակութիւն վասն ժողովոյն (Քաղինունի) ոչ գոյի ի Հայք, այլ ամեննքին ընդունէին գծողովն մինչեւ ի ժողովն Դունայ, որ լինին ամենայն ամք ԶԴ (84), յերկրորդ ամէն Մարկիանոսի կայսեր (450-457) մինչեւ ցտասներորդ ամն Եպուտիանոսի (527-565), եւ մինչեւ յվեցերորդ ամն Ներսիսի Կաթողիկոսի (548-556) որ յԱշուարակացնէր, որ արար ժողով ի Դունայ, ի Ալբան թագաւորութեան Հայոց Պարսից, եւ ի ԺԴ ամին Խոսրովու Պարսից արքային (531-579)»³⁸:

Հոս կան շատ մը գրչադրական սխալներ, որոնք կրնան սրբագրուիլ միաս աղքադրներով: Այսպէս Վարդան Պատմիչ կ'ուղղէ առաջին հաշիւը, քանի որ ան կը կարդար իր օրինակին մէջ. «Եւ ասաց թէ չկայր հակառակութիւն մինչ ի վերջին Ներսէս, առ որով եղաւ թուականն Հայոց, զամս հարիւր եւ չորս (ՃԴ)»³⁹, եւ ոչ ԶԴ, որ է ութուուն եւ չորս:

Սակա ֆողովոց կոչուած գրութիւնը, որ գոստ հայկական աղբիւք է, գրնայ ուրիշ սխալներ ուղղել: Ահա ինչ որ կը կարդանք հոն. «Ի սկզբան թուականութեան Հայոց՝ վեցերորդ ժողով արար Տէր Ներսէս ի Դունայ, ի չորրորդ ամի կաթողիկոսութեան իւրոյ եւ ի ԻԴ ամի թագաւորութեանն Խոսրովու արքային Պարսից, եւ ի ԺԴ ամին Յուաստիանոսի կայսեր»⁴⁰: Գրչադրական յայտնի սխալ է Փոտի նամակին «Ի սկզբան թագաւորութեան Հայոց Պարսից» ընթերցուամը, որ մեր աղքադրին մէջ «Ի սկզբան թուականութեան Հայոց» է: «Վեցերորդ ժողով արար Տէր Ներսէս ի Դունայ» եղած է Փոտի քով «մինչեւ յվեցերորդ ամն Ներսէսի... որ արար ժողով ի Դունայ»: Անտեսած է «Ի Դ ամին կաթողիկոսութեան իւրոյ», որ կ'ինայ հօնին, երբ Ներսէս ժողովք գտամարեց Արդիշոյ ասորին ճեռնադրելու համար:

Տեսնենք ուրիշ աղքադրներ ալ. Ասողիկ նոյն ժողովքի մասին կը գրէ. «Եւ ի սորա (Մժեժայ) եւթներորդ ամին եկաց կաթողիկոս Ներսէս... ամս Թ: Սա ի չորրորդ ամին հայրապետութեան իւրոյ եւ ի ԺԴ ամի իշխանութեան Մժեժայ՝ արար ժողովի ի քաղաքն Դունայ, եւ կարգեցին զթուական Հայոց ի ԺԴ Յուաստիանոսի կայսեր, որ զսուրբն Սոփիա շինեաց, եւ ի ԻԴ Խոսրովայ... Եւ հայր յայլմ ժամանակի ի բաց կացին ի յունաց «աղղորդութենէ»⁴¹: Համեմատելով Ասողիկի եւ Փոտի երկու հատուածները՝ յայտնի կ'երեւի անոնց նոյն աղքիւք քաղուած ըլլալը: Եւ նաև թէ՝ Փոտի նամակը իր Ներկայ ձեւին մէջ իսաթարուած է զանազան սեղեր: Այսպէս Ասողիկ մէջ՝

38. ԹՌԻՂԹ ՓՈՏԱՅ, Հանդ. Ամս., 1968, էջ 68-9:

39. ՎԱՐԴԱՆ ՎՐԱ-, Անդ, էջ 83:

40. ԳԻՐԻՑ ԹՂԹՈՅ, Անդ, էջ 221:

41. ԱՍՈՂԻԿ, Պատմութիւն Տիեզերական, (Հրտ. ՍՏ. ՄԱԼԻՍՍԵԱՆ), Ս. Պետերբ, 1885, էջ 82-3:

«ի Ժ ամն ՄԺԵԺայ» Փոտի քով է՝ «մինչեւ ցԺ ամն Յուստիանոսի» : «Որ շինեաց զսուրբն Սոփիա» ինկած և գացած է աւելի անդին, ուր իր տեղը չէ, եւ թարգմանուած «Որ շինէր զսուրբն Սոփիա» : Յուստիանոսի ԺԴ տարին տրուած է Խոսրովի, որուն ի՞ն տարին ինկած է : Նման հայկական աղբիւրի մը կը հետեւի Դիեկեզիս կոչուած դրութիւնը, որ Փոտի նամակին աէս կը յիշէ դաւանական մանրամանութիւններ ալ, որոնք Փոտի նամակին մէջ ալ յիշուած են : Այսպէս Հոն կը կարդանք. «Որոշեցին մեծ ժողովք գումարել Դուլին քաղաքին մէջ Ներսէսի կաթողիկոսութեան քսաներորդ տարին (ուրիշ օրինակներ ունին 24րդ տարին. յայտնի սխալ՝ առաջ ֆկած «Ի Դ. ամին» ընթերցուամէն), որ կ'իշնայ Յուստիանոս կայսեր 13րդ տարին (ԺԳ գոլս. ԺԴ-ի), եւ Խոսրով Պարսից արքային 24րդ տարին, որ կը զավադիսի Յիղիսբուզտի մարտիրոսութեան տարւոյն եւ Հայոց թուականին սկզբանաւրութեան : Եւ հոս նղովեցին Քաղկեդոնի սուրբ ժողովքը՝ իրը նեստորական, համաձայն Արդիշոյի խօսքին : Որովհետեւ նոյն տարին թարգմանեցին Արքիշոյի քերած վերոյիշեալ Տիմոթէոսի և Փիլիքոսու ասորիի գերքերը... ուստի անելցուցին Որ խաչեցար»ը Ս. Աստուածին վրայ... եւ նղովքով որոշեցին զատուկի Երևանաղէմի եւ Նոր Հռոմի հաղորդութենէն»⁴²:

Փոտի նամակին մէջն ալ այս վերջին մանրամասնութիւնները կան . «Եւ ընկալան զԴիսուկորս եւ ՎՓՓլակսոն Ֆպիսկոպոս ի նապուք քաղաքէ եւ զԾիմոթէոս Աղեքսանդրացին, որուամ Կուզն կոչէն, որ զգրեանս թարգմանեցին ի Հայոյ՝ որ կոչին յետին թարգմանիչք ... եւ ի յունաց նղովիւրք չափի ի զատ կացին ի հաղորդութենէ...»⁴³ : Նման աղքիւրի կը արատկանի «Գիր մերոց հարցն որ ի Դուկին ժողովեալ» դրութիւնը, որ նոյն մանրամասնութիւնը կու տայ՝ յետ ժամանակադրական տուալներու : «Իսկ ի ժամանակ ներսէսի Հայոց Կաթողիկոսի... հրամայեցին ժողով մեծ մինել ի Դուկին : Այս ի չորրորդ (Դ) ամի Ներսէսի կաթողիկոսութեանն եղեւ ի (քսան) եւ չորք Խոսրովու արքային եւ ի տասն եւ չորս Յուստիանոսի կայսեր, եւ կատարման ի Քրիստոս սուրբն Յիղիսբուզտիս... եւ ի բաց մերժեցին գողողովն Քաղկեդոնի նղովիւրք չափի յորում ամի եւ զբիրսն իսկ թարգմանեցին զԾիմոթէոսի քրկրորդ թղթոյն մեկնութիւն ի հայկական բառ, եւ զՓիականին, եւ հակառակ Քաղկեդոնի ժողովոյն կարգեցին ճառա ոչ սակաս : Գրեցին եւ զսրբասացութիւնսն զլաչեցարդ կցուրդս ընդդիմակս բաժանմանցն զՔրիստոսի միաւորեալ քը-նութիւնս»⁴⁴ : Այս միակ վկայութիւնն է հայ հակաքաղկեդոնական

42. GARITTE, ib., p. 35-6, n. 69-75.

43. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 69-70:

44. ԱՆԱՆԱՆ Հ. Պ., Գիր մերոյ հարցն որ ի Դուկին ժողովեալ, Բազմ. 1957, էջ 112-3:

գրութիւններուն մէջ, որ կը յիշէ Տիմոթէսս Կուղի եւ Փիլաքսոնի գիրքերուն հայերէն թարգմանութեան պարագան, որոշուած Դուինի ժողովին մէջ։ Ուստի կարելի է անվարան եղրակացնել թէ ասոնք բոլորը ունեցած են հասարակաց աղքիւր մը, որմէ օգտուած են թէ՝ քաղկեդոնականներ եւ թէ ոչ-քաղկեդոնականներ։

Երկրորդ հատուածը՝ որ Փոտի նամակին մէջ կը յաջորդէ, Քաջն Վարդանի ապստամբութեան կապուած՝ կ. Պոլսոյ մէջ եղած միութեան ժողովին է Հայոց եւ Յունաց միջնեւ. Ոեւ ի վեշտասաններորդ թուականութեանն Հայոց սպան խեռն Վարդան Մամիկոննեան զՍուրբէն մարզպան Պարսից առ ի չժուժելոյ արհամարհանացն... Եւ ինքն փախեաւ բազում աղյուի համաւրէն ընտանեաւք եւ եմուտ ի Յոյնս։ Եւ ի Իշ-բորդի ամի Յուատիանոսի կայսեր, յորժամ զսուրբն Սոփիա շինէր, ի տանի սրբոյ Խաչին, ի հաղորդութենէ ի բաց եկաց սահլով՝ թէ Վարդապետք մեր ոչ հրամայեցին մեզ։ Յայնժամ հրամայեաց թագաւորն ժողով կինել եւ գալ եպիսկոպոսաց բազմաց եւ վարդապետաց։ Եւ ժողովնեցն ի Կոստանդինոպոլիս ձև, որուած հինգերորդ ժողովն կոչեն։ Եւ Հայք ընդ նուսին եւ ձեռնադրով զժողովն Քաղկեդոնի ընկալանք⁴⁵։ Այս հատուածին մէջ սիսանները բազմազան են եւ ոչ լոկ գրչազրական։ Հայկական թուականին յիշատակութիւնը անցուշտ կը վկայէ իր հայ աղքիւրէն օգտութիւն։ բայց 16րդ տարին չի համապատասխաններ պատմական իրողութեան, որ տեղի տնեցաւ 572ին, մինչ այդ թուականով կ'ունենանք 567 տարին։ Յուստիանոսի 27րդ տարին կը նչէ 553 թուականը, որ իրականին մէջ կ. Պոլսոյ հինգերորդ տիեզերական ժողովին թուականն է, եւ ոչ թէ Ս. Սոփիայի շինութեան տարին։ այս ալ ուրիշ կարեւոր սխալ մըն է։ Ասոր վրայ՝ աւելցնենք՝ թէ Հայոց մասնակցութիւնը նոյն այլ հինգերորդ ժողովին՝ թիւրիմացութեան արդինք է։ Վարը պիտի տեսնանք ո՞ր Դիեկեղիս գրութիւնն ալ նոյն սխալը կը գործէ։ Շփոթուած է նաեւ Յուատինոս Ա. կայսրը Յուատիանոսի հետ, «որ զսուրբն Սոփի շինէր կամ շննեաց»։ Արդարեւ Յուստիանոս Ա.ի (565-78) կ. պատ տարին կ'իյնայ Վարդանի ապստամբութիւնը, որով կարելի է Յուստիանոսի իի տարին կարդալ ի է ամին, վերցնելով «Որ զսուրբն Սոփի շինէր» բացատրութիւնը, ինչ որ ուրիշ վկայութիւններու մէջ չկայ, մանաւանդ թէ տեղափոխել նախորդ հարուածին, ինչպէս ունին միւս վկայութիւնները։ Վարդանի առւրք Խաչի տօնին առթիւ հաղորդութենէ հրաժարիլը միւս վկայութիւններու մէջ՝ Մուշեղ Մամիկոննեանի համար ըստուած է։ Ուրեմն հոս ալ բնադրին խառնակութիւն մը կայ։

45. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, ԱՅդ, էջ 70։

Տեսնենք Դիլեկվիս գրութեան վկայութիւնը. «Շատ տարիներ վերջ Վարդան անուն իշխան մը սպաննելով Սուրէն պարսիկ բռնաւորը՝ փախաւ Հայաստանէն եւ ապասինեցաւ կոստանդինոպլիս, Խոսրովի 40րդ տարին եւ Յուստիանոսի 30րդին, որ Ս. Սովիան շենց : Բայց ինքողինք եւ իրենները հեռու կը պահէր հաղորդութենէն ըսելով՝ թէ Հրաման չունինք մեր վարդապետներէն ձեզի հետ հաղորդութելու։ Այս պատճառով կայրը Հրամայեց Վարդանի ժողովք գումարել տալ հայ եպիսկոպոսներէն եւ վարդապետներէն, եւ ուշադիր քննութեան կատարել այս մասին։ Եւ կոստանդինուպոլսոյ մէջ տեղի ունեցաւ մեծ ժողովք մը, որ հինգերորդ ժողովք կ'ըսուի, քանի մը հերետիկոսներու դէմ։ Եւ քանի որ Վարդան եւ իրենները համաձայնեցան, կանչեցին զիրենք Ս. Սովիայի դրան մօտ, որ մինչեւ այսօր Հայոց Դուռ կը կոչուի։ Եւ այն ատեն նզումեցին Որոգինէսը, Եւագրը, Դիղիմոսը, Նեստորականները, Յակոբիկները, Յուլիանիտները, Կայանիտները, եւ մէկ իսուսով անոնք որ Եսատիքէսի եւ Դիոսկորոսի հերետիկոսութեան մասնակից էին»⁴⁶։

Նոյնը կը գրկնէ վրացական Պատմութիւն կոչուած գրութիւնը. «Արդ, Դուրինի ժողովքէն շատ օրեր ետքը, Վարդան անուն մէկը, Սուրէնի սպաննողը, փախաւ կ. Պոլիս՝ հեռանալով Հայերէն, Խոսրովի 40րդ տարին եւ Յուստիանոսի 30րդին, որ Ս. Սովիան շինեց։ Եւ երբ թագաւորը խմացաւ թէ Վարդան չէր հաղորդուէր (Յոյներու հետ), Հրամայեց ժողովք գումարել՝ կանչելով եպիսկոպոսները եւ վարդապետները, եւ Հայերը համոզուեցան եւ նզովեցին Որոգինէսը, Եւագրը, Դիղիմոսը, Նեստորականները, Յակոբիկանները, Յուլիանիտները, Եսատիքէսի եւ Կայանիտները, եւ մէկ իսուսով բոլոր անոնք որ Եւտիքէսի հերետիկոսութեան մասնակից էին»⁴⁷։

Երկու վկայութիւններն ալ յայտնի կերպով հինգերորդ տիեզերական ժողովքին կ'ակնարկեն, քանի որ Որոգինէսի եւ միւս հեղինակներու դատապարտութիւնը կը յիշեն։ Աւրեան կը չփոթին կամ կը խառնեն 553ի կ. Պոլոյ տիեզերական ժողովքը՝ Վարդանի 572ին տեղի ունեցած հայ եւ յոյն եպիսկոպոսներու հետ միութեան ժողովքին համապատասխան յանկարծաւրէն ի Դուրին քաղաքի, առին զաւար բաղում

Աղային պատմէններէն՝ Վարդանի ապստամբութեան մասին կը խօսին նախ Սեբէոս, որ կը դրէ. «Եւ եղեւ ի ԽԱ ամի թագաւորութեանն Խոսրովայ, որդւոյ Կաւատայ, ապստամբեաց Վարդան եւ ի բաց եկաց ի ծառայութենէ թագաւորութեանն Պարսից՝ Հանդերձ միաբանութեամբ ամենայն Հայաստանեաւք։ Սպանեալ զՍուրէն մարդպան յանկարծաւրէն ի Դուրին քաղաքի, առին զաւար բաղում

46. GARITTE, ib., p. 37, n. 77-83.

47. GARITTE, ib., p. 411, n. 77-83.

եւ գնացին ի Տառայութիւն Յունաց⁴⁸: Երկրորդ պատմիչն ալ Ասուզիկ է, որ Մանրարմանօրէն կը ճշոէ սալանութեան թուականը. «Ընդ որ զայրացեալ Վարդանայ բրդեցիսի, որդոյ Վասակայ, յաղբէն Մամիկոնէից, սպասեալ դիմող ժամանակի, սուսերահար առնէր զվուրէն մարզպան եւ յերկիր կործանէր յամի ԱԱ թագաւորութեանն (531 + 41 = 572), որ է ամ ի թագաւորութեանն Յուստիանոսի (Յուստինոս Բ. 565 — 578 = 572) յամսեանն իի Աթեքի, որ է Փետրուարի, յաւուր երեքարաթող⁴⁹: Ասողիկի նշանակած թուականները, ըլլայ Խոսրովի 41րդ տարուան նշումով, ըլլայ Յուստինոս Բ. ի 7րդ տարուանով, կը համապատասխանեն 572 թուականին, որուն Արեգ ամիսն ալ, որ Փետրուարի կը համապատասխանէ, նշուած է. միայն իի թիւը պէտք է կարդալ փ Բ., այսինքն երկու Փետրուար, որ նոյն տարին Արեգ ամսուան հետ նոյն թիւը տանէր եւ երեքարաթի մըն էր: Ասողիկ չի խօսիր Կ. Պոլսոյ ժողովքին եւ Հայոց մասնակցութեան վրայ, բայց կ'երեւէի ուրիշ աղջրելոք առնելով կը յիշէ՝ թէ «Եւ երթեալ (Վարդանայ) յանքիման լինչը թագաւորին Յուստիանոսի, որ զուլը Սոփիա. Հինեաց, եւ հաղորդի քնոտ նմա օրինաց, եւ յիւր անուն անուանէ զաւադ դուռն առւրբ Սոփիայ, որ մինչեւ ցայսօր կոչի Հայոց դուռն»⁵⁰: Տարբեր աղբիւր ըլլալուն փաստը՝ Յուստինանու կայսեր սիսալ բնորշուանն է, այնու որ զայն կը նկատէ «Որ զուլը Սոփիայ շինեաց»: Այս շիփութիւնը անշուշտ առաջ եկած է այնու որ Վարդանի օրով Ս. Սոփիայի մէկ գուռը «Հայոց դուռ» կոչուած է: Փոտի նամակին մէջն ալ, ինչպէս վերը տեսանք, Յուստիանոսի իի տարին կարելի է ուղղել փ Եով, եւ այդ պարադային Յուստինոս Բ. ի 7րդ տարուան կը համապատասխանէ՝ 572 թուականը, ինչպէս Ասողիկի քով նշուած է: Բայց եթէ Յուստիանոսի 27րդ տարին պահենք՝ կ'ունենանք 553 թուականը, որ Կ. Պոլսոյ հինգերորդ տիեզերական ժողովքին թուականն է: Զանց կ'ընենք Վարդան Վ. ի վկայութիւնը, որովք համարուած է:

Երրորդ հատուածը՝ Մուշեղ Մամիկոնեանի կը վերաբերի, որ Մօրիկ կայսր Պարակաստան դրկից Ասլուէլոք իր աթոռին վրայ հաստատելու համար: Եւ վերադարձին Կ. Պոլսոյ մէջ Վարդանի նման հեռու մնալով Յոյներու հետ հաղորդութենէ, կայսրը միութենական ժողովք գումարել տուաւ՝ Մոլխէ Կաթողիկոսի օրինուն: Ահա Փոտի գրածը՝ «Եւ Մուշեղ Մամիկոնեան յորժամ յունական եւ հայկական

48. ՍԵՐԵՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ, Պատմութիւն, (Հրտ. ՄԱԼԻԱՍԵԱՆՍ.), Երեւան, 1939, էջ 27: ՍԵՐԵՈՍ, Պատմութիւն, (Հրտ. ԱԲԳԱՐԵԱՆ Գ.), Երեւան, էջ 1979, էջ 67:

49. ԱՍՈՂԻԿ, Ամդ, էջ 84-5:

50. ԱՍՈՂԻԿ, Ամդ, էջ 85:

զարաւրքն նուաճեաց գլուսրովու զՊարսից թագաւորութիւնն , եւ ինքն մեծարեալ դարձաւ ի Պարսից արքայէ առ կայսրն Մաւրիկ , եւ բանք անկան առաջի վասն հաւատոց , եւ կայսրն հրամայեաց ժողով լինել : Յայնժամ ժողովեցան ի Հայոց ԽԱ եպիսկոպոսք եւ գումարինեցան ձկ եպիսկոպոսք , որում վեցերորդ ժողովն կոչի : Եւ բացաքննեալ դարձեալ Հայք ընկալան գիշողովն Քաղկեդոնի ձեռագրով , յաւուրս Մովսէսի Կաթողիկոսի Հայոց⁵¹ :

Փոտ թուական չէ յիշած , եւ հոս ալ վեցերորդ տիեզերական ժողովեն հետ կապած է Հայոց հետ միութեան ժողովքը . բայց վեցերորդ տիեզերական ժողովքը շաս աւելի ուշ տեղի ունեցաւ , գրեթէ դար մը յետոյ : Դիեկեղիս կոչուած գրութիւնը աւելի մանրամասնութիւններ կու տայ . «Խոկ Մուշեղ Մամիկոնեան գորավարը , Տարօնեցի կոչուած , Պարսկաստան գնաց եւ հոն յաղթութիւն տանելով՝ հաստատեց Խոսրովը իր թագաւորութեան մէջ . . . : Միեւնոյն տարին , Պարսից Խոսրով թագաւորը , Մօրիկի զրկեց Մուշեղը , եւ ան Ս . Խաչի մէծ տօնէն առաջ կ . Պոլիս հասաւ . եւ ինք եւ իրենները զդուշացան հաղորդութեանէ (Յոյներու հետ) : Եւ քրիս կայսրը հարցուց պատճառը , Մուշեղ ըստա՝ թէ Քաղկեդոնի ժողովքին համար է . . . : Եւ թագաւորը նամակով հրաման զրկեց որ Հայաստանի բոլոր եպիսկոպոսները եւ Մովսէս Կաթողիկոսն ալ իր գիտնականներով՝ կ . Պոլիս ներկայանան : Բայց Մովսէս չհնազանեցաւ հրամանին ըսելով թէ՝ Ոչ երբեք Ազատ գետէն անդին կ'անցնիմ եւ ոչ ալ խմորեալը կ'ուտեմ կամ ջերմ գինին կը խմեմ . . . »⁵² :

Վրացական աղքիւրն ալ կը համառօմէ վերի տեղեկութիւնը , առանց որեւէ թուական տալու⁵³ : Խոկ աղքային պատմիչներէն միայն Սիրէոս կ'ակնարկէ այս գիշաբէն , առանց կ . Պոլսոյ ժողովքը մը յիշելու . «Հրաման եւանէ , կը գրէ ան , ի կայսերէն (Մաւրկայ) վերըստին այլ քարողել զժողովն Քաղկեդոնի յամենայն եկեղեցիս Հայաստան երկրի եւ միաւորել հաղորդութեամբ ընդ զաւը իւր ։ . . . եւ բաղումք հաւաճեալ փառասիրութեամբ հաղորդեալ միաւորեցան աւրինաւք : Բաժանեցաւ ապա եւ Աթոռ կաթողիկոսութեանն յերկուս անուն միոյն Մովսէս եւ միւսոյն Յովհան : Մովսէս՝ ի Պարսից կողմանէ եւ Յովհան՝ ի Յովնաց»⁵⁴ :

Փոտի նամակին չորրորդ հասուածը կը խօսի Հերակլ կայսեր օրով եղած միութեան եղր կաթողիկոսին հետ . «Խոկ յետ խորուակելոյն Հերակլի կայսեր զՊարսիկս , ել ի կարնոյ քաղաք եւ եղր՝ Կա-

51. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ , էջ 70:

52. GARITTE, ib., p. 39-40, n. 93-101.

53. GARITTE, ib., p. 412, 93-101.

54. ՍԵԲԷՌՈ, Պատմութիւմ, Անդ , էջ 54-5: Հրտ. ԱԲԴԱՐԵԱՆ , էջ 71-2:

թողիկոս Հայոց եւ զբազմութիւն եպիսկոպոսաց Հայոց եւ այլ եւս բազում յԱսորոց, ի մի վայր գումարեալ խոյզ եւ խնդիր արարեալ, երեսնաւըեայ ժամանակաւք, դարձեալ հաւանեցան Հայք կամաւ եւ ոչ բռնութեամբ, եւ ընկալան զժողովն Քաղկեդոնի ձեռնադրով: Իսկ Յովկանն Մայրագոմեցի, որ զՄաքէլի եւ զՊետրոսի Անտիփրացոյ ախտն ունէր, ընթանայր ի վեր եւ ի խոնարհ եւ շփոթեալ խառնակէր զամենեսեան: Եւ յաւուրա Կոստանդիանոսի, որդուոյ Հերակլի, Ներսէս Կաթողիկոս, որում Շինողն կոչեն եւ Թէոդորոս Ռշտունեաց տէր, որ զՀայոց ունէր զիշմանութիւն, զմբանեալ զնն եւ մրկածի հրատեալ աղուեսաղրոշմ եղին ի ճակատին եւ այնպէս խայտառակեալ բացահալածական արարին ի լեառն Կովկաս: Եւ նա զկնի մահուանն Ներսիսի դարձաւ ի Հայոց եւ զոր ինչ խորհէրն արար. մանաւանդ յորժամ թարգմանեցան ի Հայու գիրքն Յուլիանեայ Աղիկառնացւոյ ի ճեռն Սարդսի: Ի ժողովն Մանձկերտի առաւել զարդացան բանքն նորա եւ թուուցեալ տիրեցին ընդհանուր աշխարհի ձեր⁵⁵:

Այս ընդպրձակ հաստուածը, ուր կը պակսին թուականներ, կը խօսուի Եղրի միութեան ժողովքի մասին եւ թէ անփէ զատուող Յովհանն Մայրագոմեցիին, որ Եղրի յաջորդ Ներսէսի ձեռքով Կովկաս կ'աքսորուի, եւ անոր մահէն յետոյ Յովկան Հայաստան կը վերադառնայ, մինչ անոր աշակերտը Մարգիս՝ Յուլիանոսի գիրքերը կը թարգմանէ, որով կը գորացնէ իր վարդապետին տեսակէտը. եւ հուսկ Մանազկերտի ժողովքով դեռ աւելի կը հաստատուի անոր վարդապետութիւնը եւ կը տարածուի Հայաստանի մէջ: Այս վերջին տեղեկութիւնները բոլորովին սխալ են եւ կը յայտնեն Բիւլանդացիներու կասկածը Հայոց մասին՝ թէ անոնք Յուլիանիս էին: Յուլիանոսի գիրքերուն թարգմանութիւնն ալ մեզի ծանօթ չէ մինչեւ այօր, մանաւանդ որ հայ Եկեղեցին միշտ դատապարտած է զինք եւ անոր վարդապետութիւնը: Թէեւ Քրիստոսի անապականութեան հարցին մէջ ունեցած է իր տեսակէտը, որ սակայն ուղղափառ մեկնութիւն ունի:

Փոտի աղբիւրին կը հետեւին Դիելեկիս եւ վրացական «Պատմութիւնը» իրարմէ առնելով: Բայց անոնք ունին թուականներ, որոնք Փոտի նամակին մէջ չկան: Դիելեկիս կը գրէ. «Եւ ահա Խոսրովի մահուան (590-628) չորրորդ տարին (632) եւ Հերակլէսի թագաւորութեան (610-641) 33րդ տարին (տւղելի 23րդ = 632/3), ան Մէծ Հայք գալով Հրամայեց ժողովք գումարել Թէոդուսոպուլսոյ մէջ բոլոր եպիսկոպոսներով եւ վարդապետներով եւ Եղր Կաթողիկոսի հետ եւ իշխաններով, քննել առաւ մեր Տիրոջ Ֆրկու քնութիւններու հարցը եւ Քաղկեդոնի խնդիրը. եւ Հայերը 30 օր քննեցին ու հաւանեցան

Գրոց վկայութեամբ եւ իրենց ձեռքով գրուած երդուամ տուին՝ այլեւս ոչ երթք հակառակի այս հարցի շուրջ⁵⁶:

Յետոյ մանրամասնօրէն կը պատմէ Եղրի եւ Յովէ. Մայրագոմեցիի միջեւ տեղի ունեցած բանավէճը, Եղրի մահէն յետոյ անոր կարծելը թէ ինք պիտի ըլլայ կաթողիկոս, բայց Ներսէսի դնտրուելուն՝ անոր դէմ ըլլած գրգռուպթիւննը եւ աքսորուիլը դէափ Կովկաս: Հուակ վերադարձը եւ մահը. եւ աշակերտներուն բազմանալը նոյն գաւառին մէջ, ուր ան մեռաւ եւ նոյն տեղ միայն անոր մոլորութեան տարածուիլը: Ասով կը հեռանայ Փոտիք քնարականացումէն, որ բոլոր Հայաստանի մէջ նոյն մոլար վարդապետութեան տարածուիլը կը հաստատէ. եւ ոչ ալ կը յիշէ Մանագիերատի ժողովը, որուն յիշատակութեամբ կը փակէ Փոտ իր պատմական մասը, անոր վերադրելով յուլիանական մոլորութեան գօրանալը Հայաստանի մէջ: Վրացական «Պատմութիւնը» կը կրկնէ Դիեկեղիսի ըսածները, ուղղելով անոր թուական սխալը. «Դարձեալ Հերակլ կայսը իր թագաւորութեան 23րդ տարին (632) Մեծ Հայք եկած ըլլալով, հրամայեց մեծ ժողովը մը գումարել Հայաստանի բոլոր եպիսկոպուներով եւ Եղր Կաթողիկոսին հետ ու բոլոր իշխաններով, թէորոսուպալուոց քաղաքին մէջ: Եւ Երեսուն օր քննեցին Քրիստոսի երկու բնութիւններու հարցը եւ Քաղկեդոնի ժողովը խնդիրը: Եւ համոզուեցան անոնք Ա. Գիրքի վկայութիւններով եւ գրաւոր երդում տուին՝ որ այլեւս պիտի չհակառակէին այս կէտին շուրջ»⁵⁷:

Հայկական աղքակերներու մէջ Սեբէոս եւ Ասովիկ միայն կ'ակնարկեն այս ժողովքի մասին, մինչ «Սակս Ժողովոց որ եղեն ի Հայք» գրութիւնը նոյնը կը պատմէ քանի մը առարեցրակներով, մանաւանդ թուականի նկատմամբ. «Խակ յետ ժամանակաց, կը դրէ ան, առ թագաւորութեամբն Հերակլի, որ թագաւորեաց ամս Ա. (610-641). առ սովաւ առաւ Երուսալէմ եւ սուրբ Խաչն գերեցաւ ի Պարսից թաղաւորէն: Սա ի ԺԵ ամին թագաւորութեան իւրոյ ապան զՄուրով արքայն Պարսից, եւ գարձոյց զսուրբ Խաչն: Խսկ ապա զկնի ԼՃ ամի (628) արքա ժողով ի Կարնոյ քաղաքի յաճախակի իմաստասիրաւէն յունաց: Ածէ եւ զբազումս ի Հայրապետաց Հայոց՝ Հաւանել երկարնակ խոստովանութեան նոցա, եւ զԵզր՝ Հայոց կաթողիկոս հաստատեն, եւ զսուրբ ժողովն՝ որ ի Դուռնի, նզովիւք չափ ի բաց մերժեցին»⁵⁸:

Կարելի է եղրակացնել թէ Փոտ այս պարագային ալ ձեռքի տակ ունեցած է Հայկական աղքակը մը՝ նման «Սակս Ժողովոց» գրութեան,

56. GARITTE, ib., p. 43, n. 121-123.

57. GARITTE, ib., p. 413.

58. ԳԻՐՔ ԹՂԹՈՑ, Անդ, էջ 221:

բայց գրուած քաղկեդոնական հայէ մը, եւ այդ պատճառով հոն յիշուած են կ. Պոլսոյ մէջ տեղի ունեցած երկու միութենական ժողով-ները՝ Վարդան եւ Մուշեղ Մամիկոնեաններու օրով: «Սակա ժողովոց» հակաքաղկեդոնական հայ աղքիւրը, բնականօրէն զանց ըրած է այդ երկու ժողովները, մանաւանդ որ անոնք Հայաստանէն դուրս տեղի ունեցած էին, մինչ անոր հեղմակինն նպատակն էր դրել «Սակա ժողովոց» որ եղեն ի Հայք, եւ իր պատմութիւնը կը հասցնէ մինչեւ Մանագկերտի ժողովքը: Փոտի աղքիւրն ալ պէտք է ունենար այդ ժողովին պատմութիւնը, քանի որ ինքն ալ կը յիշէ Մանագկերտի ժողովքը, անոր վերադրելով Մայրադուեցիի աղքեցութեան զօրանալը: Փոտի կարծիքը հայ Եկեղեցայ գաւանական դիմքի մասին՝ սխալ մըն է, որ առաջ կու գայ Հայոց կողմէն Քաղկեդոնի ժողովքը չժնդունելուն եւ զայն նեխառորական նկատելուն, եւ հետեւարար Փոտինչ որ տարբեր է իրենցմէ՝ զայն մոլորական կը նկատէք:

Իսկ թուական ու պատմական սխալներուն պատասխանատուն պէտք է համարինք անոր գործածած հայլական աղքիւրը, որուն ուղած է ան հետեւի իր հայ խօսակիցին ծանօթ նկատելով: Տեսանք թէ թուական շատ մը սխալներ կախում ունին ձեռադրին վաս վիճակին եւ երկաթադիր հայ գիրերուն իրարու հետ շփոթման կարելիութեանք: Մինչ պատմական խոչըր սխալները, ինչպէս Գինգերորդ եւ վեցերորդ տիեզերական ժողովներու կապելը Հայոց հետ միութեան համար եղածները, կրնան բացատրուիլ այնու որ ան չունէր հայկական հարցերուն առորդ թուականները, այլ զանոնք կը քաղէր իր հայ աղքիւրէն, շարադրուած քաղկեդոնական հայէ մը: Ուստի Փոտի նամակին սխալներուն մէկ մասին պատասխանատուն ձեռագրական օրինակութեան անձ չուութիւններն են, իսկ միւս մասին ալ՝ անոր գործածած հայկական աղքիւրը, որուն ուղած է ան հետեւի առանց ստուգել ուղելու: Արդ եթէ այդ սխալները չեն վայելեր Փոտի պէս գիտնական Պատրիարքին, բայց նամակին մնացեալ ամբողջութիւնը կիով կ'արդարացնէ անոր նման ձեռներեց եւ խիզախ անձի մը հեղինակութիւնը: Նկատելի է որ նամակը իր ամբողջութեամբ գեռ նոր կը հրատարակուի Ակինեանի պատրաստած բնադիրով⁵⁹ (Հանդ. Ամսօրեայի մէջ, 1968ին), զ. Պ. Պողոսեանի ձեռքով: Ուստի նախորդ կրճատ նամակին մեծ մասը, որ սխալաշատ պատմական մասը կը պարունակէր, չէր կրնար պատկերացնել Փոտի հեղինակութիւնը: Թող որ Փոտի յաջորդ նամակը՝ ուղղուած Աշոտ իշխանին, ուր կը հրատարակէ քաղում անդամ» գրած է Հայոց քահանայապէտին, կ'արդարացնէ մեր ձեռքը հասած գոնէ մէկ հատին հարապատութիւնը:

Փոտի Զաքարիա Կաթողիկոսին ուղղած նամակին նոր հրատարակուող մասին մէջ կը գոնենք իրեն սիրելի եւ յատուկ գաղափարը՝ Եկեղեցւոյ կառավարութեան նկատմամբ, որ Աշոտ իշխանին ուղղածին մէջն ալ կը գտնուի: Անոր Համաձայն, Քրիստոս Եկեղեցին կը կառավարէ չորս Պատրիարքներու կամ պատրիարքութիւններու ձեռքով, այսինքն՝ նախ Հռոմի եւ ապա Կ. Պոլսոյ, Աղեքսանդրիոյ (Անտիոքի) և Երուսաղէմի: Ահա Զաքարիա Կաթողիկոսի նամակին երկու հատուածները. «Սոքա (Հերետիկոսներ) բաժանեցան ի սուրբ Եկեղեցւոյ, զոր կառավարէ Քրիստոս ի ձեռն չորից պատրիարքացդ»⁶⁰. Եւ դարձեալ. «Եկեղեցի յուղի հաւասոս տաճարին Աստուծոյ, Հռոմայ եւ չորից Հայրապետացդ, որք են կառաք Քրիստոսի Աստուծոյ եւ խորտակեն եւ փշրեն զշորեքանուեան կառան սատանայի»⁶¹: Իսկ Աշոտի շխանի նամակին մէջ կը կարդանք. «Վասն զի Հռոմ առաջին այսպէս պատուէ գժողովն չորրորդ, լսառ որում եւ մեք, գերիս ժողովսն յառաջողոյն քան քառ եղեալ: Սապէս պատուակցութեամբ ընդունի եւ մեծ Աթոռն Աղեքսանդրի եւ Աթոռն Երուսաղեմի»⁶²: Հոս կը պակսի Անտիոքի յիշատակութիւնը, որուն Համար անշուշտ պէտք է բացատրութիւն մը ըլլայ, քանի որ այդ շրջանին Անտիոքի Աթոռը դժուարութիւնները ունենէ⁶³:

Այս վկայութիւնները եւ վերեւ տրուած բացատրութիւնները կը թոյլատրեն մեղի՝ ընդունելու Փոտի առ Զաքարիա Կաթողիկոս ուղղած նամակին հարազատութիւնը, մանաւանդ նկատի առնելով յաջորդող դէպքերուն քննութիւնն ալ, այսինքն Շիրակաւանի ժողովը քին եւ Աշոտ իշխանին հետ թղթակցութիւններունը:

(Շար. 1)

Հ. ՊՕՂՈՍ ԱՆԱՆԵԱՆ

60. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Ամդ, էջ 97-98:

61. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Ամդ, էջ 130:

62. ԳԻՐՔ ԹՂԹՈՅ, Ամդ, 280:

63. GRUMEL, ib., p. 76-77.

Résumé

CORRESPONDANCE EPISTOLAIRE DE PHOTIUS AVEC LES ARMENIENS

P. BOGHOS ANANIAN

L'Auteur examine cette importante correspondance, dont la première lettre est celle addressée à Zacharie, Catholicos d'Arménie. Il énumère les notices parvenues au sujet de cette lettre. La plus ancienne, est le colophon de la lettre, qui nous renseigne que Photius l'a envoyée à Zacharie en l'an 311 de l'ère arménienne, par l'Archevêque de Nicée, Vahan.

Les manuscrits contenant la lettre sont une douzaine; le plus ancien est du XIV^e s. et se trouve à Erévan, au Matenadaran Mesrop Maštoç № 2174. Les autres sont parsemés dans divers Bibliothèques: Erévan, Jérusalem, Vienne, Venise, Paris. La lettre a été publiée partiellement d'abord en 1844 par A. Mai, dans sa traduction latine, et puis en 1892 par N. Marr, avec la traduction russe. Enfin, Akinian a préparé une édition complète et critique, que B. Boghossian a publiée dans «Handes Amsorya», en 1968. C'amc'ian et Ormanian ont utilisé la lettre dans leur histoire avec différente valuation, que l'A. analyse, trouvant des lacunes dans les deux auteurs, qui ne connaissaient pas toute la correspondance.

Le motif ou la raison de la lettre est d'être la réponse à la lettre de Zacharie, qui avait écrit à son tour pour répondre à la première lettre de Photius; la première lettre et la réponse de Zacharie sont perdues. L'A. suppose que Photius après avoir écrit au Pape et aux Patriarches d'Orient pour notiflier son élection (858), aurait écrit aussi à Zacharie, Catholicos de l'Arménie, qui ne dépendait d'aucun Patriarcat. Et en cette occasion il l'invitait à accepter le IV^e synode œcuménique et de faire l'union avec l'Eglise de Byzance, au lieu de suivre les hérésies eutichiennes, jacobites, julianistes.

Zacharie répond en informant que l'Eglise arménienne ne suit pas ces hérésies, mais la doctrine de St. Grégoire l'Illuminateur. Il a pourtant des réserves sur le concile de Calcédoine comme nestorienne. Photius répond avec plaisir de pouvoir, en cette occasion, éclairer Zacharie. C'est la lettre que nous possédons.

Le manuscrit qui contenait la lettre était en tel mauvais état que des feuilles ont été déplacées et même perdues. Akinian dans son édition a put rajuster presque la moitié de la lettre, devenue une partie du discours de l'Archevêque Vahan de Nicée. Mais il reste encore des feuilles qui doivent être rétablies à leur place, pour que la progression de la lettre trouve sa logique. L'A. désigne ces déplacements.

L'authenticité de la lettre est généralement acceptés; mais le Prof. G. Garitte reprenant les réserves de Hergenröther pour les erreurs chronologiques et historiques de la lettre, laisse la responsabilité de les ex-

pliquer et les justifier à ceux qui en admettent l'authenticité. Devoir que l'A. a pris soin de faire. Il constate d'abord qu'en partie les erreurs sont dues au mauvais état du manuscrit primitif, duquel dépendent tous les autres. Le copiste a pu confondre quelque lettre d'alphabet arménien désignant les dates, qu'on pourrait facilement rectifier. D'autres erreurs sont le résultat d'une source arménienne, que Photius utilisait sans vouloir la corriger. Or, une telle source existe dans un manuscrit de St. Lazare: une histoire des sept conciles œcuméniques, dont les quatre premiers ont les mêmes fautes chronologiques que la lettre de Photius. L'A. suppose que Zacharie aurait envoyé cette histoire pour montrer que le IV^e concile était considéré nestorien. Encore des erreurs dans le récit des unions faites entre Byzance et les Arméniens pendant les règnes de Justin, de Maurice et d'Héraclie. Ce récit est plein de fautes historiques. Mais l'A. confronte tous les données avec d'autres sources pour identifier les erreurs de la lettre de Photius. Il suppose aussi que Photius aurait utilisé une autre source arménienne, mais de provenance de la communauté calcédonienne. L'archevêque de Nicée, Vahan, son ambassadeur auprès de Zacharie et d'origine arménienne, pouvait avoir procuré cette source. Photius l'aurait utilisée sans soucis de la rectifier. Le récit des faits historiques n'est qu'une petite partie de la lettre; tandis que le reste, complété pour la première fois en 1968, est un vrai discours apologétique et théologique, digne du savant Patriarche Photius.